


Ա Լ Ո Յ Ո

Ա Մ Ա Ա Գ Ի Բ

Ա Զ Վ Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր
Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր Ե Ր


Մ Ե Տ Ա Ս Ա Ն Ե Ր Ո Ր Դ Տ Ա Ր Ե
Ճ Ր Հ Ա Ն Մ Ի Ա Մ Ե Ա Ց



Յ Ե Ր Ո Ւ Ա Ր Ե Ր

Ի Տ Պ Ա Ր Ա Ն Ի Մ Բ Բ Ո Ց Յ Ա Կ Ո Վ Ե Ա Ն Ց

1876



Ա Մ Ս Ա Գ Ի Ւ

ՄԵՏԱՍԱՆՑԵՐՈՐԴ ՏԱՐԻ
Թիվ 7.

ՅՈՒՂԻԿ 31
1876.

Ա.Զ.Ա.Յ.Յ.Յ. Բ.Ա.Ս.Ս.Ի.Ռ.Ա.Կ.Ա.Ն ԵՒ Գ.Ր.Ա.Գ.Ի.Տ.Ա.Կ.Ա.Ն

Հ Ա Ն Դ Է Ս

Տ Օ Ն Ա Խ Մ Բ Ո Ւ Թ Ե Ա Ն

Ա.ՄԵՆԱ.Պ.Ա.Տ.Ի. Տ. Տ. Ե.Ս.Ա.Յ. Մ.Բ.Ա.Զ.Ա. Պ.Ա.Տ.Ր.Ի.Ա.Ր.Ք Հ.Օ.Բ

Ա.Մ.Ս.Ո.Յ. 15 թի Ե.Ս.Ա.Յ. Ա.Յ. մարդա-
րէնին Տօնին օքը Ա.մ.ն. . Տ. . Տ. . Ե.Ս.Ո.Յ. Ա.Յ.
Ա.Պ.Ա.Մ.Ի. Հօր անուան տարեղարձն
ըլլալով՝ եկեղեցական և ուրախական
շքեղ հանդիսիւ կատարուեցաւ :

Ա. Յ. Յ. կատարու ծանրին մէջ հան-
դիսաւոր Ա. Պ. Ա. Մ. Ա. Վ. մատուցուելին
զինի շարականօք և երգասացութեամբ
ժառանգաւորաց՝ Ա. Պ. Ա. Մ. Ի. Հօր բո-
լոր Միաբանութեան եւ քաղաքացի
պատուաւոր անձանց խուռն բազմու-
թեամբ ՚ի Պ. Ա. Մ. Ի. Հօր բարբարան ելաւ, ուր
՚ի շնորհաւորութիւն և ՚ի շնորհակա-
լութիւն ձառեր և ոտանաւոր Ուղերձ

մի կարգացուեցան և երգեր երգուե-
ցան ՚ի գլխաց Ա. Ա. թոռոց Ժառան.
Աշակերտաց և Դպրաց :

Ոտանաւոր ուղերձն ձայնիւ եւս
երգուեցաւ, զոր ձայնագրածէր Ժառ.
Վ. արժարանի երաժշտութեան Ուսու-
ցիչն Պ. Գ. Ե. որդ Գրիգորեան և Սուրբ
Ա. թոռոց Տպարանին մէջ տպագրելով
առաջն անգամ իրբեւ նախախոսրի
ձայնագրական տպագրութեան՝ նուի-
րեցաւ սոյն հանդիսին առ թիւ Նորին
Ա. մենապատիւ Արբազնութեան :

Ա. ու. ա. ու. ե. ա. ն հանդէսն վերջացաւ
Ա. Պ. Ա. Մ. Ի. Հօր յորդորական եւ

փախադարձ շնորհաւորական խօսքով, որով իւր ուրախութիւնը յայտնեց Միաբանութեան զգացմանց մասին յաւելլով միայնդամայն թէ՝ ներկայ հանդէսը ոչ միայն ինձ՝ այլ բոլոր Միաբանութեան կը վերաբերի. ուստի եւ շնորհաւորեց փախադարձաբար ։ Գոհաննակութիւն և շնորհակալութիւն յայտնեց համայն աշխատաւորաց եւ մասնաւորապէս անոնց, որոց ջանիւքն Տպարանը յառաջադիմութեան նոր քայլ եւս առածէր ձայնագրութեան մասին և ապա օրհնեց ամենքը հայրական օրհնութեամբ ։

Երեկոյեան շափաւոր հացկերոյթ մի ողատրաստուած էր Միաբանութեան սեղանատունը, ուր հրաւիրուած էին քաղաքացիներ երեւելի ազդայիններն ։

Ուրախութեամբ և երգերով ճաշելին զինի, Ամեն, Ս. Պատրիարքը յատուի մաղթանքներ կարդաց վասն հաստատութեան Էջմիածնի Մայր-Աթոռոց և վասն կենաց Վեհափառ Կոմողի կոսին. վասն հաստատութեան Կոստանդնուպօլսոց Պատրիարքական Աթոռոց և կենաց Նորին Ամեն. Գահակալին և համայն Ազգ. բարյական հաստատութեանց յառաջադիմութեան, յարատեւ պայծառութեան եւ բոլոր Աղդին կենաց։ Սցն Մաղթանքներն կնքեցան համայն հրաւիրելոց և սեղանակցաց միաձայն Կեցիներով և Եղիշիներով։

Արժան կը համարիմք ձայնագրեալ Ուղերձն ընթերցող Աղդայնոց հազորդել։

Ո Ւ Ղ Ե Բ Զ

Ա.Ռ.Տ. ԵՍԱՅԻ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՏՐԻՍՐՅ

ՅԱԿՈՒԹ ՏՕՆԱԽՄԲՈՒԹԵԱՆ

Ա Ն Ո Ւ Ա Ն Ի Ւ Ր Ո Յ Ց

Ո՞ր ՚նդ այգոս այդուն զմութն ընդ լուսոյն քողաձիգ՝
ի կայս ու ՚ի կցոս ծագաց երկրի թափառիք .
Ո՞ վառապունք անձնագեղից Եղեմին ,
Տուք զակն ՚ի վեր յԱստան հրաշ'ց Անմահին .
Հնչէ Սաղմում յերդոց մըսմունջ սիրատարի ,
Հրդմունն բարձունք յարփուցն ցոլիցն ՚ի տարսոփ .

Մանկունք սիրասուն
Գգուեալքդ ՚ի գարսուն
Ոյց ոդիքդ ՚ի իմնդ
Կայտուեն թինդ ՚ի թինդ
Օ՞ն տուք Վեհիս ՚ի նըւեր
Զմաղթանս սրտից աղօթիեր ,
ԵՍԱՅԻՍՍ մեր Հայր
Կցցէ յամն յամացր :

Ողջին ընդ քեզ ծընունդ թոհից խօլական ,
Ողջին զուարթունդ լուսոյ ծագեալ ՚ի սերկեան ,
Ում անձկացրեաց մասյաբ կղկաթ կաթոգի .
Ո՛հ , զ՞ր արկեր դու խանդ ՚ի սիրտ եւ հոգի .
Իբր ըզմափս հանուրց լերանց գերակայ՝
Աստեղանազ բերցես ճակատ առ յապայ :
Մանկունք սիրասուն , և այլն :

Ո՛հ , զի՞ չընալ զի՞ Հայրենեաց քաղցր է յուշ ,
Զի՞ աղեկեզ հառաչք ողբոյ Մօրն անուշ
Իցէ՞ ինչ խոչ . իցէ՞ կրծիմն եւ արգել
Հրածին կայծից զահեղ ճայթմունս խափանել . . .
Իբր Հայրենիք փառաց Կրօնին առ երի
Սրբէ զպազպաջ արտօոր աչաց իւր ծաւի .
Մանկունք սիրասուն , և այլն :

Աստուածային ոգի հրաշից ըստեղծող
Իբր յանվթկանդ վառէ աշխայժ զանարդ հող ,
Ըսքանչելիս կորդել արտաքս յանէից ,
Զուր յապառաժ բղիսել վիմէն յորդալից .
Զի այս վըճիռք յաւիտենից ՚ի սկզբանց ,
Պէրճ վաստակօք դից գոլ յնիմակ զուգապանձ :
Մանկունք սիրասուն , և այլն :

Առ քեզ ովլ Հայր , վառեալդ յաւիւն խանդալից ,
Առ քեզ սրանան իղձք , ձնիք , մաղթանք մեր սրտից .
Թովլ հրաղինուց օրտորնդոստ ՚ի թնդիւն
Աբբայք ըզնուէր առցեն օրտից դողդոջուն .
Խարիսնլ են ո՞հ խարիսնլ գահոյք ոսկեղէն
Ոյց սրատուանդանիք յոսկերս ազանց յեցեալ են :
Մանկունք սիրասուն , և այլն :

Տես ապա Հայր , տես ըզմափս աղաւալ ,
Զի՞ հրաշագեղ յառնէ նորոդ վերկենցալ ,
Իբրեւ զարեզն ելեալ յամակոց բարդ ՚ի բարդ
Լուղի հեղիկ յեթերին ծովլ լուսազարդ .
Եւ ըզգոյիդ փայլէ յնիքեան ցոլացիկ
Զանեզր անքաւ անմահութեան ըզկլնիք :
Մանկունք սիրասուն , և այլն :

Ի դիմայ
Ժառ . Աշխերաց
Աւետիս Կարաղեպետ :

Միջակ . կերը մէկ բաղկաց :

Հ մ ։ Հ մ ։ Հ մ ։ Հ մ ։
 Ո թ ն դ ա յ դ ս ա յ դ ո ւ ն զ մ ո ւ թ ն ը ն դ լ ո ւ ս ո յ ն
 Հ մ ։ Հ ր ։ Հ մ ։
 ք ո ւ զ ա ։ զ ա ։ ձ ի գ ։
 Վ հ մ ։ Վ հ մ ։ Վ հ մ ։ Վ հ մ ։
 Ի կ ա յ ս ո ւ ի կ ց ս ծ ա ց ե ր կ ր ի ։
 Վ հ մ ։ Վ հ մ ։ Վ հ մ ։ Վ հ մ ։
 թ ա ։ փ ա ։ ո ւ ի ք ։
 Ո ։ Փ ա ո ւ զ ո ւ ն ք ։ ն ձ ն ա զ ե զ ։
 Ե ։ զ ե ։ ն մ ։ մ ի ն ։
 Վ հ մ ։ Վ հ մ ։ Վ հ մ ։ Վ հ մ ։
 Տ ո ւ ք ։ զ ա ։ ի ն ։ հ ի ն ։
 Ա ։ ն մ ։ հ ի ն ։

Հերկան հերկան ան սա ան հուն պատասխան պատասխան
 գունդ առ պատասխան պատասխան առ պատասխան
 պատասխան պատասխան պատասխան պատասխան

ՑՈՐԴ ՈՐԱԿ

Ման կունք սի ըստ սուն
 Գունդ գունդ պատասխան պատասխան
 Ոյց ո գերդ ՚ի լսինդ
 Կայտ ռեն թինդ ՚ի թինդ
 Օն սուռք վեւ հիւ ՚ի նը ւեւ

՚ ՚ ՚ ՚ : ՚ ՚ ՚ ՚ :
 Զմաղթանս սր տից ա զօթ կեր,
 ՚ ՚ ՚ ՚ : ՚ ՚ ՚ ՚ :
 Ե սա յի ա
 ՚ ՚ ՚ ՚ : ՚ ՚ ՚ ՚ :
 մեր չա յր
 ՚ ՚ ՚ ՚ : ՚ ՚ ՚ ՚ :
 կե ց ցէ
 ՚ ՚ ՚ ՚ : ՚ ՚ ՚ ՚ :
 յա յա մայր

Եղանակիւաց
 Գէրգի Պ. Գլիգորեան

ԽՈՐՀՈՒՐԴ ՓՐԿԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ

(Շարունակութիւն և վերջ, տես թիւ 6:)

Մարդոյ մշջ : — Այս կարգին մէջ
 փրկագործութիւն մը ակնկալելու հա-
 մար, պէտք է որ սորա արմէքն և կա-
 րողութիւնն առ նուազն համեմատա-
 կան ըլլայ փրկուելիք առարկային հետ :
 Արդ՝ ի՞նչպէս կարելի է որ անկատար
 և մահկանացու մարդն կարենայ իւր
 համար կատարեալ և անմահ վախճան
 մը հայթայթել : Ի՞նչպէս պիտի կարե-

նայ՝ սկզբնական մեղաց հաղորդ մար-
 դըն, տոկալ և համբերել թէ իւր և
 թէ հանուր մարդկային աղդի մեղաց
 ծանրութեան : Ոչ ապաքէն այսպիսի
 անձնազնհութիւն մը գերբնական սէր
 եւ զօրութիւն կը պահանջէ : Գոզցես
 երկինք թոյլատրած է որ 4000 տարի-
 ներ անցնին մարդոց անկմանէն մինչ ՚ի
 վերականգնումն, որպէս զի միջոց տայ

մարդոյն ինքնին դատել եւ զդալ թէ որչամի անբաւական է իւր լքեալ զօրութիւնն այսպիսի մեծ զոհագործութիւն մը կատարելու :

Կը մնայ ուրեմն երկրորդ ենթագրութիւնն , այսինքն , փրկագործութիւնն գեր մարդկային բնութենէ մը կրնայ յառաջ գալ : Բայց նկատենք նախ թէ կարելի է արդեօք այս գրանուիլ մարդկան եւ Աստուծոյ միջն աստիճանի գոյացութեանց մէջ :

Միլոսն խիստ լաւ մտածութեամբ կ'ենթագրէր որ , յետ մեղաց Յաւիտենականութիւնն հարցուց սրտաբեկ երկնից թէ կը գտնուի՞ արդեօք իշխանութիւն մի , որ յանձն առնու նուիրուիլ մարդոյ աղատութեան և յաւիտենական երջանկութեան համար : Հրեշտակային դասակարգութիւնք լուս կացին և այնքան սերովէից , քերովէից , զօրութեանց , պետութեանց , հըրեշտակաց և հրեշտակապետաց մէջէն ոչ մին չղդաց իւր մէջ այն աստիճան զօրութիւն մի , որ կարենայ ընծայել զինքն այս փրկարար զոհագործութեանն բանաստեղծին այս մտածութիւնը աներկայ ճշմարտութիւն մ'է Աստուծածաբանութեան մէջ : Վերջապէս , ուստի հրեշտակը պիտի ունենային մարդոյ վրայ այն անհուն սէրը , զօր կը բոլանդակէ Խաչի խորհուրդն :

Արտածոց մէջէն ամենաբարձր զօրութիւնք անբաւական են առ այս : Հրեշտակային ոչ մի գոյացութիւն , իւր էութեան տկարութեամբ չ'պիտի կ'որենար բառնալ և կրել այն վշտերն , որք ինչպէս կ'ասէ Մասիթին , կուտեցին Յիսուսի Քրիստոսի գագաթման վերայ ամեն առասկ բնական ցաւերն , որք յառաջ եկած էին ՚ի պատիժ բոլոր մեղաց , զօրս գործած էր մարդկութիւնն ՚ի սիզանէ անտի . դիզեցին նորա սուրբ գլխային վերայ բարյական

ամեն տառապանք , ամեն չարչարանք , զօրս կրեց նա սիրով բոլոր մեղապարափ փոխարէն :

Եթէ Յիսուս Քրիստոս իւր Աստուծութեամբն իրեն մատուցուած բաժակն դառն գտաւ , ինչպէս հրեշտակ մը կարող էր զայն մատուցանել իւր շրթանց . նա չպիտի կարենար քամել չարչարանաց մրուրն եւ փրկութեան զի՞ լինիլ :

Ուրեմն կարելի չէր մեղ համար Փրկիչ ունենալ , բայց եթէ մին ՚ի յաւիտենական երից անձանց : Եւ սցն Աստուծային Երրորդութեան մէջ Որդին միայն կը տեսնուի , իւր բնութեամբ իսկ , որ պէտք է զմեղ փրկանօք աղատէ : Սէր անհուն , որ Տիեզերաց զանազան մտսերն կը կապէ , գերահրաշմիջոց , յորում հակառակ ծայրեր իրար կը միանան , պատճառ կենդանացուցիչ բնութեան : Նա միայն կարող էր զԱստուծած ընդ մարդոյ հաշտեցնել : Եկաւ այս նոր Ագամը , այր մարմնազգեաց ՚ի Մարեմայ , այր բարյական իւր Աւետարանաւուն , այր Աստուծային իւր էութեամբ : Նա ծնաւ ՚ի կուսէ , որպէս զի կարենայ լինել պատարագ անտրատ՝ անհաղորդ սկզբնական մեղաց : Ոչխարաց ապառտանարան այրի մը մէջ , մարդկային կարգաց ամենայետին աստիճանին մէջ կեանք ստացաւ . որովհետեւ մարդը ամբարտաւանութեամբ ինկած էր : Այսաեղահամ կը սկսի անիմանալի խորհրդոց անեզն խորութիւնն . մարդ կը շփոթի և ծածկող վարդպարն կիշնաց մեր մուաւոր աշաց առջեւ :

Փրկագործութեան անիմանալի խորհրդոց լրմամբ՝ մեր անհնաղանդութենէ առաջ ունեցած վախճանն գարձեալ խոսաւացուած է մեղ , բայց անոր հասնելու ճանապարհո՞ նոյն չէ : Անմեղ Ագամն կարող էր հասնել այս

վախճանին հանգիստ և երջանիկ ձանապարհաւ . բայց մեղապարտ Ադամն քիրնար հմ համնել առանց տառապանաց և աղէտից : Նախահօր սիսալմանէն ՚ի վեր բնութիւնն փոխուեցաւ , և փրկագործութեան նորատակը ոչ թէ ՚ի նորոյ ստեղծագործութիւն մ' էր , այլ միայն առաջնոյն մշտնչենաւոր երջանկութիւն մը պարզեւել : Ամենայն ինչ ապականեցաւ մարդոյն հետ եւ Տիեզերաց այս անմահածին թագաւորը , որ առանց իւր գոյութիւնն փոխելու , պէտք էր բարձրանալ երկնային զօրութեանց երջանիկ վիճակին , այլ եւս քիրնար վայելել Աստուծոյ ներկայութիւնը , առանց “ գերեզմանի գունէն ո անցնելու , ինչպէս կ'ասէ Ուշկերան : Թէ և իւր հոգին փրկեցաւ մշտնչենաւոր եղմանէն , բայց մարմինը իւր զիւրեղանելի զանգուածին հետ միացնելով մեղաց պատահական տկարութիւններն եւս , կը կրէ միշտ նախկին գատակնիքն իւր ամեն խըստութեամբ . այսինքն “ Հող էիր և ՚ի հող գարձիս ո , կը տկարանայ կը լուծուի և կ'ապականի : - Աստուծած , յետ նախահարց անկմանէն , զիջանելով Որդւոյն աղաւանաց և զի կամենալով բոլոր մարդկութիւնն ջնջել իսպառ , հնարեց մահն , ինչպէս մի կէս ո ոչնչութիւն , որպէս զի մեղաւորք տեսնեն և զգան այն ամբողջական ոչնչութեան ահաւորութիւնն , որում դատապարտուած էին յառաջադոյն յաւիտենապէս եւ թէ երկնային սիրոյ պանչելիքն սդնութեան զի համնէին :

Կը համարձակիմք ըսել որ բնազանցական և անիմանալի իրաց մէջ ամենապարզն է սոյն պատճառաբանութեանց շղթայն , որոյ մէջ գժուարակընձիւն բառեր , անհասանելի բաժանումներ և հատուածներ , մթին և անմկնելի նախադասութիւններ զի կան

ամենեւին . Քրիստոնէական վարդապէտութիւնն չունի ասոնց մէ և ոչ մին , ինչպէս անհաւատ եպերողներն կը չտանան կարծել տալ :

Աւետարանը քարոզեցաւ ամենախեղջ և ստորին մարդկանց և անոնք կարացին հասկնալ իւր վարդապէտութիւնքն . նա աշխարհի բազր գրոց մէջ ամենէն պարզն է . իւր վարդապէտութեան գահը ոչ թէ գլխոց այլ սրտերու մէջ հաստատուած է . նա ոչ թէ հակառակիլ այլ միայն բարձր ապրիլ ուսոյց մարդկան . բայց նա միշտ իւր խորհուրդներն ունի , իւր գրուածոյն մէջ ունեցած ամենախոր գաղանեաց եւ չափաղանց պարզութեանց շարունակական խառնուրդն ստուգիւ անպատմելի է . սրտագրան և բարձր յատկութիւններ : Պէտք չէ երբէք զարմանալ որ Յիսուս Քրիստոսի Աւետարանն թէ և գրադիտական ոճովն անպաճոյն , բայց այնպիսի ճարտարութեամբ կը խօսի . իւր ճշմարտութիւնները այն աստիճան բարձր և համոզիչ են , որ մին միայն ընդունելին զինի մարդ կը ստիպուի ամենուն ալ համոզուիլ և ընդունել : Այսպէս ահա եթէ մէկն կարծէ թէ սկզբնական մեղաց գոյութիւնն միայն կարէ ուրանալ , առանց ուրիշ մասերու մէջ թերութիւն ունենալու , կը սխալի . վասն զի զայն ուրանալով հետեւութենէ ՚ի հետեւութիւն կը գլորի եւ կ'ինայ իսպառ անսաստուածութեան մէջ : Այն վայրիենին որ մարդ զԱստուծած կը ճանչնայ , քրիստոնէութիւնը իւր ամեն վարդապէտութեամբք անոր մօտ կը հասնի , ինչպէս հաստատած են Գլորի և Բապտալ : Ահաւասիկ այս ամենամեծ ասպացոյց մի է Քրիստոնէական կրօնի անսուտ ճշմարտութեան :

Վերջապէս պէտք չէ զարմանալ

որ այս վարդապետութեան հիմնադիրըն, որ մեր գլխուն վերեւ միջիօնաւոր գունտերուն առանց խանդարելու, կանոնաւոր շղաններ կը տայ, սփռած է իւր հեղինակութեան մէջ այն աստիճան ներդաշնակութիւն. պէտք չ' զարմանալ որ նա իւր խոր հրադոց հրապոյրներն եւ բարձրութիւնը սքանչելի շղանի մը մէջ շարադասած է, այն ձարտարութեամբ, որով կարդած և կանոնաւորած է աստղ ներու շղանն ընծայել մեղ երբէմն ծաղկալից և երբէմն փոթորկալից եղանակներ և Եւ ի՞նչ է այս դարուց կատաղութիւնն ընդդէմ Քրիստոնէութեան: Եթէ իրաւացի է կրօնքի մը կարեւորութիւնը մարդոյն, ինչպէս ընդունած են բոլոր փիլիսոփայք, որ մի կրօնքի հետ կարելի է փոխել մեր նախնեաց սոյն դաւանութիւնն: Թող մոաքերեն այն օրերը, յորս արենախանձ մարդիկ ջանացին առաքինութեանց դիցուհիներ կանգնել Քրիստոնէութեան աւերակաց վրայ. Այս օրերուն մէջն էր որ մարդիկ մի ձեռքով գլխատութեան բեմեր կը կանգնէին եւ միւսովն մեր տաճարներու ձակտին վրայ Աստուծոյ համար Յառի պէտականութեան և մարդկան համար ճակ կը նշանագրէին. և նշյն խակ այս տաճարներն, յորս երբէմն կը պաշտուեր աշխարհածանօթ ճշմարիտ Աստուծածն, կը յարդուէր Ա. Կուսի պատկերն, որք անբաղդներու և տառապեալներու միխթարիչ կը հանդիսանային, այս տաճարներն նուիրուած էին ճշմարութեան դիցուհւոյն, զոր ո՛չ ոք չէր ճանաչէր և իրաւաց դիցուհւոյն, որ ո՛չ ոքի արտասուբը չէր սրբեր:

Թարգ. — ՚ Գաղղը և
Գ. Ա. Խամայելը:

Կ Ե Ն Ս Ա Գ Ր Ո Ւ Ի Թ Ի Ւ Ն Պիկունի (1)

Մւծ մարդկանց նկարագիրն պատմող ամենաշղզն յիշատակներն խակ մէծապէս կը հրապուրեն զմել: Գոդգես այս ընտիր արարածները զիմէնք քջապատողներուն նոր զօրութիւն մի կը հաղորդեն և իրենց մէրձեղողներուն անմահութեան կնիքը կը գրոշմէն: Աւստի յառաջ կը գոյ նոցա թանկագին ձեռագիրները, իրենց մտածութեանց հաւատարիմ բարեկամները խուզարկելու, նոցա բնակութեանց այցելու և նոցա գործածածած շնչին իրենց խակ ըստանալու անզուսպ եռանդը. Եթէ ոչ մեր տածած այն զգացումէն, թէ փառքը մահէն յետոյ եւ անեղծ կը մնայ և իւր դաղափարները յաջորդ սերնդին մէջ կապրին: Այս զգացումն է նաև, որ քաջալէր կը հանդիսանայ հցակազ մարդկանց կենսագրութիւնն ընելէ չըճանձրանալ երբէք և նոցա վերայ անհամար ստոյգ մակրամանութիւններ աւելցնել, որպէս զի միշտ անյագ հւտորքը բութեամբ կարդացուին:

Ահա մէք եւս այսու զգացմամբ պիտի ջանահք ըստ մերօլանն Պիւֆոնի կենուց պատմութիւնն ասու, այն մեծ մարդուն, որ իւր բովանդակ անձը բնութեան ուսման նուիրեց և որ միշտ մեր զարմացման առարկան և բուռն բերկութեան աղբիւրն պիտի մնի:

Գէորգ — լուի Լեկերկ: Պիւֆոնի կոմուր, 1707 Սեպտեմբեր 7 ին ծնաւ. 'ի Մանդար (Գոդգետօր) (2), 'ի Բենիամին — Ֆրանտուա Լեկերկ տը Ֆիւֆոնէ, որ թագաւորի խորհրդական էր և Մանդարի աղյօնն ատենի նախազահ և որ յետ ժամանակաց Տիժոնի աւագաժողովըն ատենակալ եզաւ:

Լեկերկ ընտանիքը, որ 'ի սկզբան Նիմիւնէի մէջ կը բնակէր, խիստ հին է. նա ծեր գարուն Պուրկոնէի ձէջ հաստատուեցաւ. ծէջ գարուն իւր սերունդներէն մին, Շարլ Լեկերկ, որ կրիստոնի պարոնութեան դատաւորն էր, ևկաւ 'ի Մանդար բնակեցաւ. իւր թոռն, Բենիամին — Ֆրանտուա Լեկերկ, մեծ բնապատումին հայրը, երկիցս ամուսնացաւ. Առաջն ամսւսնութենէն հինգ զաւակ ունեցաւ, երեքը իրենց անձը Լկե-

(1) Պիւֆոնի իշխանութեան ասէլի պարտավորն իշխանութեան առաջնորդ ուրիշ դատավորներ պէտք է լինել իւրիւն առաջնորդ պէտք է լինել առաջնորդ պէտք է լինել:

(2) Գոդգետօր: Զյորնիուոյ լեռունակուն նախանդակներն ըն է և նախանդակներն պարզնել հիմասիսացին հաւը և անապահ գլուխաց է Տիժոն: որ Պուրկոնէի ջանացին վերայ շինուած է և 25000 բնակչւուն ունի: Այս նախանդակն մէջ է ևս Մանդար գալուքը, որ 2100 բնակչւուն ունի:

զեցականութեան նուիրեցին . շըրտուղը կցոյ մասց
և հմագերորդը , այն է Գէորգ—Լուի , Պիւֆնի
կոմն եղաւ : Խոկ երկրորդ ամեւսնութենէն երկու
զաւակ ունեցաւ :

Պիւֆն իւր առաջն գաստիարակութիւնը
մօրմէն ստացաւ , որ բարձր իմացականութեան և
հաստատուն բնաւորութեան տէր կին մ' էր : Ա.
ով Տիժոնի վարժարանը դրուեցաւ , ուր իւր ըն-
դարցոյ յատկութիւններով և ուսողութեան մա-
սին ունեցած մեծ ընդունակութեամբ սուղ ժա-
մանակէն նշանաւոր եղաւ : Կըսուի թէ միշտ Եւ-
կիլքէսի (1) գործերը իւր հետ կը կրէր և իւր ա-
շակերտակիցներէն կը հեռանար : առանձնութեան
մէջ իւր խորհրդածութիւններով և հաշվաներով
զբաղելու համար : Երբ որ մը վարժարանի մնօրէնը
Պիւֆնի հօր բարեկամ՝ Պրոսոսի նախագահին
տրուենջ կը յայտնէր իւր աշակերտի հասակէն վեր
ուսմանց մասին ունեցած հակամիտութեանց հա-
մար , նախագահը սոյն մարդարեկական պատասխանը
տուաւ Տնօրինին : « Ա.ոսս իոշ սայն , ևս չափ ո՞ւ դժ-
յառաջնայ ո : »

Պիւֆն իւր ուսութերն աւարտելէն զինի Մոնդ-
սպար վերագործաւ : Հայրը իւր որդւոյն համար
դաստաւորական ամթու մը կ'երազէր . բաց երիտո-
սարդ Պիւֆնի կոչումն այդ չէր : Ուսուի բուռն
զըրութեամբ իւր հօր համար ընդդիմացաւ : Նա
իւր ժամն նատողդ քեւույն մտերմացաւ : որ զի-
տութիւնները կը մշակէր և իւր անդիմազրելի մի-
տութը կը բաշխւերէր : Շատ անդամ հօրմէն գաղո-
նի նատողի գործարանը կերմար եւ նորա հետ
փորձերու կը պարապէր , որոնք իւր հանձարը կը
դարգացնէին :

Օր մը Պիւֆնի հայրը նոցա փորձ ըրած ժամա-
նակ յանկարծ վերս համանելով՝ ցամամբ իւր ա-
ներձագին ըստաւ : « Դու մէր ընտանիքէն նախա-
դահ մի կը բառնաս : — Ես թէրեւս ֆրանսից ա-
ւելի մեծ փառք մի պիտի տամ : պատասխանեց
նատողդ ո : »

Արդարեւ երիտոսարդ Պիւֆնի այնշափ նշո-
նաւոր ճաշակներն ճանաչելը և զանոնք զարգացնելը՝
հասարակաց շնորհակալութեան շնչին պատճառ մը
չէ : Ա.յո ծննդական հանձնարի առաջն քայլերը
առաջնորդած լինիլը ժամ նատողի համար յա-
ւիտենական պատիւ մը ոլիտի լինի :

Կենաց ընթացքին մէջ քանի՛ քանի անդամ
ոլորտաները մարդկային նախատեսութիւններն ՚ի
գերեւ կը հաննեն : Պիւֆն դատաւոր պիտի լինիր ,
մեծ բնապատում մի եղաւ : Նա Տիժոնի մէջ
դիսուածով երիտոսարդ Գէնդգոնի և նորա դա-
տիարակին ծանօթացաւ , որ զիստական և հմատ
անձ մի էր : Սոցա յարեցաւ , ՚ի Փարիզ և ՚ի Ա.

միւռ (1) այս օտարականաց հետեւեցու : Եւ ապա
յընկիլա եւ յիտալիա սոցա ու զեկուցու : ի
Լոնտոն ավելուագետական սովորութիւնները Պիւ-
ֆնի այն ազնիւ կերպարանքը , այն հանգերձից
ճախութիւնն ու լեզուի փափկութիւնը տուին .
որով Հիւմ (2) զայն տեսած ժամանակ ըստ թէ
նա աւելի ֆրանսից սպարագետի մը (marechal)
կը նմանի քան թէ գրագիտի :

Պիւֆն Խտակոյ մէջ իւրաքանչիւր քայլափո-
խին այնախի հրազութիւն կ'երեւ կը գտնէր : որք
իւր մեծ հոգւոյն մէջ առ բնութիւնն ունեցած սէրն
կը հրահրէին : Լոնդոնի գայլարը Նա-
բուլի թագաւորութեան հրաբույցին երկիրները
յաջորդարար զուարթ + փառահեղ եւ ահազդեցի
աւեսիլներ կը պարզէին իւր աշաց : Նա արար-
չապէտի ձեռակերտաց առջեւ , մարդկային ձեռա-
կերանները կը մոռանար : Պատկերները , արձանները
և յիշակերտները , որք մեծ ժողովրդեան մը պատ-
մութիւնը կը ներկայացնէն : հազիւ ուրեմն նորա
հոգւոյն կազդէին : որ իւր տեսութեան առ ջեւ պար-
զւած բնութեան առարաններով լիովին զրա-
ւուած էր :

Պիւֆն իւր ճանապարհորդութիւններէն վե-
րադառնալով՝ պարտաւորեցաւ կենաց զժուարու-
թեանց հետ մարտնչել : ասպարիզի մը անստուգու-
թիւնը և գրամական նեղութիւններ հորկադեցին
զայն առ վայր մի իւր ուսումն յետաձկել :

Իւր հօրը հարատութիւնը վասնդի մէջ էր :
Պիւֆնի երկիրը , նորապահանձատեար միակ զը-
րաւը , աճուրդի դրուած էր : Պիւֆն իւր օրի-
նական հասակին տանալով խնամակալութիւնն ըս-
տաննենց . այս կերպով իւր հայրենի ստացւածքը
իրկեց և կարող եղաւ վլրագնել այն երկիրը : ուր
իւր ծերունի հայրը տակաւին ընդերկար ապրեցաւ,
իւր որգուցն յազմեւթեամբն երջանկացած :

Պիւֆն իւր հարատութեան արկանալով՝ զը-
րամին ուսումն նուիրեց իւր անձը : Նորա ուսում-
նաուրական ճաշակները բնաւ մարտ չէին : Նա ըս-
կրուաւ ուսողութիւնու տարրարանն թիւնը և անկա-
յին բնագիտաւութիւնը մշակել : Անկիլական լեզուն
կատարելագործել և մոդնումն ֆրանսերէն գրելու
կրթութիւնները լինել : Թարգմանութիւնները լինելով

իւր առաջն զրութիւնները նշանաւոր եղաւ :
նոցա մէջ մեծ մօրի մը փորձերը աւենուեցան : նը-
շանաւոր եղաւ նյժեսէս իւր առաջն զիստական առ-
խատութիւնները , որք իւր առ ջեւ զիստութեան

(1) Սովորութիւն և առաջնորդութիւն գումարութիւն է , կառապատճեն է : Այսուհետ յան եւ ընդունակութիւն և ինքուած : 12000 ընդունակութիւն : Այս առաջնորդութիւնը կը կազմակերպի է : Եր-
իւր առաջնորդութիւնը ունի : յորու մին 12 խոմարդ վերայ բարձրա-
ցած է և 260 մէր երկու կառապատճեն ունի :

(2) Գումար Հիւմ : պատմաբան և ինքուածութիւն Ա.կանչու-
թիւն : 1711 իւ կառապատճեն է մէջ ձնաւ և 1716 իւ պատ-
մաբան գումար ինքուածութիւն է : Այս գումարի վերայ գումար կը կազ-
մար է : Այս գումարի վերայ գումար է :

(1) Եւիլար : Նշանաւը Յայն երեւանի Յ. է. , որ
Ա. պատմաբան գումար ծառական : (300 Ք. Մ. ։)

Ակունք էմիսյի դռները բացվն : Կամ իւր քառակից՝
առևայ հասակին մէջ ամֆատիկից եղաւ պատկա-
ռելի Ֆանգլենելի (1) : որ նորա հանձարը նախա-
տիած էր :

Պիեֆն Ակունք էմիս մանելեն մինչեւ 1730 թը-
ւականը անգամաց աշխատեցաւ : Այն հասա-
կին մէջն էր նա : որք մեծ զաղափարները կը պրո-
դարելին և անդուշ զործունեամբին ու ճշմար-
տափրամթիւնը մոտքը նոր և սահմաց յանգուղն ճա-
նապարհներու մէջ կը մղեն :

Կնոսց այս երջանիկ ժամանակին մէջ, մարդոց
հերիշ կարողութիւնը իւր բովանդակ զօրութիւնը
կը սասանայ : Մարդ այս հասակին մէջ շահագիտա-
կան հաշեւներէ և հասունացեալ հասակի իմաս-
տուն յապացուներէ լիտին ազատ է : Կա ամեն
բանի ձեռնարկելու յանդգնութիւնն ունի, վասն
զի կը յուսաց ամենայն ինչն իրադործել և բնաւ ը-
խորհիր գժուարութեանց, տարակուսանաց և վո-
րիսանաց վերաց :

Պիեֆն 1730 ին Հալի (2) անկոյ վիճակագրու-
թեան և օգոյ տարրարաշխման վերաց գրած աշխա-
տութեան թարգմանութիւնն ՚ի լրաց ընծայեց :
1740 ին Կեւուսի (3) հաստիուն հասաց ոճը (la
methode des fluxions) հրատարակից, սկիզբը իրը
նախացաւ իդ անհուն երիտափառութեան և ան-
սահման փորուն գիւտի վերաց ճառ մը դնելով :
Այս թարգմանութիւնները շատ կարդացուեցան,
իրեց նախաշաւ, իրշերն ամենուն զարմանեքը գրա-
ւեցին : Պիեֆն, որ ամեննեին չէր սիրեր այլոց
գաղափարաց թարգման հանդիսանաւ, մի եւ նոյն
ժամանակ բաղմանթիւ ոկզինական ծանօթութեանց
հրատարակութեան կը ըստազէր, յորց երկուրը իսխա-
նշանաւոր եղան, մին երկրագործութեան վերաց
և միուր բնագիտութեան :

Արքիմէզէս (4) և Բրոկլիոս (5) հայելի մը հաս-

(1) Պէրնարը ւը Պայէ ուը Ֆանցէնէ : 1637 ին Բը-
ռամի մէջ ծնաւ . 1691 ին Ֆրանսիո Ալյարէ-կան և Շի-
պարիւնուն Ալյարէ-մին ընդունուեցաւ : 1699 ին Շիու-
նեանց Ալյարէ-մայուն դիմադրութիւն էւրա : այս պաշտոնը լա-
րուան 42 տար էւրէ : և 1757 ին վայ-մաննեց մէջ ՚ի
հարդարանշայ հասանի :

(2) Հալ, Նախառար Անդիասի բնագետը, 1677 սե-
պեմբեր 7 ին ծնաւ, և 1761 ին մեռաւ :

(3) Նելսոն նախակ, որ բնական ինստիտուտին հասարին է և եւելի արտադրած արքունու իսրահի նորդինու
վն, դեռ ասս էրեւ պատեհու լ'եղած, որդին էւելի խ-
րեւոր գիւտեր ըստ էր : այս է հաստիուն հասաց ոճը :
որ իւր հաստիութեաւ, 1.եւոնից, առըբերան (differen-
tial) համեմ իւրէ : Տեւելական ծանրացդունիւն պե-
տական էս լուսոյ ուրաքանչունութեաւ : Աս 1642 ին
ծնաւ, և 1727 ին մեռաւ :

(4) Արքիմէզէս : հնագիտան ամենին մէջ և ամենին և-
ւահանուր Երիտրակի ու Թրենագեց, ՚ի Սիրախուս ծնաւ
287 դարաց լի է : Ա : Աւելնագիտունիւն և լ. մէլ-

րած էին : որ կրնար այրելի նիւթերը մէծ հեռա-
ւութեամբ հրդէնել : Այս գիւտը, որոյ գաղօ-
նիքը թագուն մնացած էր, Պիեֆնի գրութագիւ-
սառուդէն յասաշ բողոքվին առասակել մը համա-
րուած էր : Կա վերատին կրնաց այս տարօրինակէ
փորձը՝ 200 որք հեռաւորութեամբ հրդէն իր յա-
սաջրերել և սանդիխատեսակ ուսկնածն ապահուոյ
գաղափարն յլացաւ : որ 1748 ին Բոչոն արքան
մէծ յաջողակութեամբ ՚ի գործ դրաւ :

Պիեֆն Տիւֆայի բարեկամացաւ : որ գիտու-
թնապատում մ'էր և բժշկական մեկոյ արքոյական
պարտիզն տեսուչ : Տիւֆայի, 1659 ին, իւր մեռ-
նելեն յառաջ Պիեֆնն իրեն յաջորդ կարգեց :

Պիեֆն 52 տարեկան էր : երբ արքայական
պարտիզն տեսուչ անուանեցաւ : Կա այս պաշտո-
նով իւր բուն կոշման աստպարէզը մննելով՝ ընու-
թեան երեք թագաւորութեանց վրայ ընդարձակէ
հրատարակութեան մը ծրագիրն յլացաւ :

Պիեֆնի արքայական պարտէզը մննելու թը-
ւականը յիշատակոց արժանի թռւական մ'է այս
մէծ հաստատութեան պատմութեան մէջ, որոյ
հիմնադիրն կրնայ նիքն համրուիլ:

Տոպանտոն (6), որ պարզ բժիշկ մ'էր : Միւ-
զէմ (7) մոտաւ, Պերնարտ արք Ժիւսուսիէս, որ ան-
տես մնացած էր նախորդ տեսչն, յիշուեցաւ . Բոր-

տուննեան գրիւլ է և համարուի, արդ է վերաբերի նաև իշ-
տէլ հայելու գիւտը : Տեւար ոյն գիւտի նարեւութեան
դէմ խօսեաւ : բայց Պիեֆն ողյու արքայական է : Արքէն-
դէմ առաջարին ամենուն հանձարներն մնի է : Երբ չորս
համերին Ալյարէ-մայուն պաշտոնէն, Մարուէլւիուն հրդայցէ :
որ Արքէն-մէրէն ինայց ինայցն : բոյց իշուակ լին առ իւր
կորհրդագութեանց մէջ ընկլանած : քաղաքի առաջան լինուած
և վիճուար մը հացանաւ և պարանվանելով պարզաւու-
նար բարիութեան ողն էնս ՚ի հասուի 75 տար :

(5) Բրիիլու, որ ԶԵ դրան Ներուդուրման իմաստուեր
մ'է : ՚ի Կ. Պ. Պ. իս ծնած, Ա. Լ. Ի. անուրիդրու և Ա. Բ. Ա. ի մէջ
ուսումն առած և դրապունութեան ամենուն նշանի ե-
նած է :

(6) Տոպանտոն (Հայէ-Յան-Մարէ), հայնար բնակարգու-
թիէ, հայըլամակ և Բարիւմ Պիեֆնի : 1716 ին Մոնդ-
րու ծնաւ և 1799 ին ՚ի Փարի մալ-մանիուս :

(7) Մոնդրու, Ընդունակ հաստատութեան մ'է : որ է հ-
աստատութեան առաջարին ոյլ և այլ խոշոնց ամենահայտնագույն
բնակին արքայութիւնները : Փարի է բնակարգութեան Ախ-
ունիուն, որ արքայական իսմ պատիս պարտէլ եւս է վե-
րաբեր բնակարգութեան վերաբերութիւն ժողովածոյ օրինար-
իարով առըստել է : մէջ պարտէլ մ'է : որոյ մը հասին
մէջ պատիս առաջարին և հայտնին ուսումն իսպանուուի : մը
ոյլ հասին մէջ վերաբերութիւն էլ իսպանուի : և մը ոյլ հասին
մէջ բնակարգութեան Ախունիուն ի առաջարին համար ամին-
թեան գիւտն էլ համարած է : Այս հաստատութեան առաջա-
րիա գուշտուր 1.ու ժողով Ախունիուն Հերուուր բնակա-
րգութեան 1626 ին արքան հրուսակ մը յետ բերու-

Դաշնուն թըգի և Վիգ—տ'Աղիք (2) տնկարանական անդամանցնական և բժշկական աթոռները դրաւեցին։ Պարտէցը, որ անձուկ սահմանի մը մէջ ամփոփուած էր, ընդարձակեցաւ, Ժողովածցներ կուտակուեցան, նոր սրահներ ընդարձակ ամփիթէատրոններ հիմնուեցան։

Պիւֆոն այս հաստատութեան մօխ հաւաքածոք ընդու լնդարձակելու աշխատելով այնչափ ընդարձակ ծրագիր մը յշացաւ, որչափ որ մարդկային հանձարը կը նայ հնարել։

Նա գիտէր, որ իւր աշխատակեր կենաց բոլոր օրերն այս լնդարձակ ձեռնարկութեան պիտի նըւիրուէին, որ անհուն գիւտերու, անսահման յարատեռթեան, խորին և ստոյդ գիտութեան և կատարեալ ոճոյ պէտք ունէր։ Բայց Պիւֆոն, ինչպէս իւր քաջարուութեան և տաղանդին՝ նոյնպէս նաև իւր գործոյն վրայ վստահութիւն ունէր։ Նա այն երկուու հոգիներէն չէր, որ մեծ հանձարները կահարեին և համարձակիլ ըստին։ Նա հաստատութեամբ մերձնացաւ այս գժուարութիւններով մի՛ գործոյն և շարտենակ տաօր տարի նիւթերը պատրաստելու, զանոնք յօրինելու, շարակարգութեանց, քննութեանց և ոճոյ (style) արուեստին մէջ հրահանդուելու համար աշխատելով՝ Բային ուսումնական առաջին հատորը հրատարակեց։ Խիստ մէծ եղաւ այս հրատարակութեան յաջողութիւնը, Եւրոպա նորա վրայ զարմացաւ և համօրէն ուսմանց մատենագիրը, որ կարծէին թէ առանց ախոյնի յիշաստակարան մը բարձրացուցած էն, մերկապարանոց տեսան, որ ծի՛ դ գարու ամենամեծ դիմուական գործը չէ իւրենց աշխատափրութիւնը։

Մէկ այս մեծ գործոյն կազմութիւնը և ծրագիրը միայն յառաջ պիտի բերեմք։

Պիւֆոն երկուի տեսութենէն կըսկսի Վաստահ և համարձակ ձեռւամբ կը գծապրէ հրոյ և ըրոյ ազգեցութեամբ յառաջ առաջ օժանդակութեամբ մէկնելու միջոցը մատանախիչ կ'առնէ և կը համարձակի մը մոլորակին մինչ՝ ի ծագումն բարձրանալ և նորա առաջին կազմակերպութեան վրայ կարծիքներ յայսնել։

Գլուխուանիոն պորտէւն հը Հինդիւն համար։ 1709 իւնի ունել վէրը պէսան, Պիւֆոն այս պարզիւնին պէսուալ ինքնուան։ 1709 իւնին բնակումնախոն Անդարունին հարցւուած իւս իւն կը այսնունը Սիւ-Նեռի կ'առնէն էնթակուլ Սիւ-Նեռի էնթակուլ։

(1) Բնակուլ էնթակուլ անդամ գիտութեանց Անդարունի, 1742 իւնի և 1832 իւնի նուուան։

(2) Վիգ-ս' Ա. Վ. Պ (Վիկոն), նշանաւոր բնակուլ, 1748 իւնի և 1794 իւնի նուուան, բնակուլիւնը, բնակումնախութիւնը, նշանաւուած իւս և գրագիւռութիւնը մասնաւոյն նշան։ Իւր աշխատաբաններն ու մատանախիչներն, նու նուուանը և շահուանը պէսանանց իւր վոյա ընչծ պատանունները կ'առնէն էնթակուլ սիւնկուլ։

Երկրէն յետոյ մարդը կը գոյ, որ նորա տիրապետու է։ Մինչեւ այն ժամանակ մարդոյն պատմաթիւնը թերակատար կերպավ միայն ծրագրուած էր, Պիւֆոն զայն կը գրէ, մարդոյն որբանէն ակըսեալ նորա՝ իւր բոլոր հասակաց մէջ ունեցած բընկական կերպարանափոխութիւնները և բարցական յառաջականութիւնները կը նկարագրէ եւ անյագ հէտաքրքրութեամբ կը ջանաց վերցնել այն բոլոր, որք մարդոյ ծննդեան և մահուան գաղտնիքը կը պարածածէն։

Ի՞նչ անին գաղափարներով կը յուղէ նա այս ամեն ինպինները, ի՞նչ անկեղծութեամբ ի՞ հանգէս կածէ մարդոյ կարձատեւ կենաց հանգամանքները և ի՞նչ ներգանցակ ու պատառուց ունով կը նըւկաբագրէ նորա ամենաքաղցր զգացութենրը, ամենաբարու ուն ուրախութիւնները և ամենագալան վիշտերը։

Պիւֆոն մարդոյ պատմութենէն զինի կենդանեաց պատմութիւնը կը գրէ, այն է ըրբուտանեաց և թռչնոց։ Նա 400 տեսակէն աւելի կենդանեաց ու թէ միայն արտաքին կերպարանքը և սնգամանշնական մանրամասնութիւնները կ'ուսուցանէ, այլ և նոցա իւրաքանչիւրին բարքը, բնագդումները և սովորութիւնները։

Այս գիտնական նկարագրութեանց նուերուած գեղեցիկ էնցին՝ կենաց շարժման քաղցր և ճշշգրիտ պատկերը կը ներկայացնեն, մէն մի եսկի ներդաշնակութիւնը և այն ամեն գյուղութեանց քանաստեղծութիւնը, որք յաւ իտենական դօրութեան մը կը աշխատելով կը պատմէն։

Պիւֆոն ի սկզբան կարծէր թէ պիտի կարտզանաց այս մեծ գործն յանուկ հանել, բայց Յըրանց ուսոււմն հազվէ վերջացած էր, երբ ծերութիւնը լուայ հասաւ, ժամանակը կը սկսիւէր, իւր աշխատութեան շղթայն պիտի խորտակուէր, պէտք էր կամը իւր աշխատութիւնը յանկարծ ընդհատեր, կամը կերպիւ մը զայն ամբողջացներ։

Պիւֆոն վերջն խորհուրդը նախամեծար համարելով՝ հանքաց պատմութիւնը գրեց, որ երկրի տեսութեանց հետ միանալուլ բովիանդակ գործը ամբողջուցին։

Այս տեսակ աշխատութիւնը մը յօրինելու համար ոչ միայն տաղանդ հարկաւոր էր, այլ և մէն նակեցական հանդարտութիւնն, որ ճշմարիտ ներշնչաց պարագաներն է։ Պիւֆոն այս հանդարտութիւնը իւրաքանչիւր տարի իւր Սմնդպարի պարտելաց մէջ կը գտնէր։

Ի Մանդպար, զարդարուն պարտիզն մը մէջ, կըսէ Վիգ-ս' Ա. Վ. Պ, համար աշխատակ մի կը բարձրացնալու ահան անդամուր գրեց Պիւֆոն իւր բնակուլ պատմութիւնը, անտի տարածութեացաւ իւր համար ընդ ամենայն տիւզերու։ Նա անդ կ'երթար ի ծագիւ առեւու և անձանձիր կ'աշխատուէր։ Առաջաւուան հանդարտութիւնը թարապեած էնթակուլ սիւնկուլ պէսանանց իւր վոյա ընչծ պատանունները կ'առնէն էնթակուլ սիւնկուլ։

՚ի իւր զաղափարը կը դարձնեին : Աղասի անկախութիւնը զլուխն յերկինս : Ներշնչութեան շրժման մէջ և իւր մատառութենէն գոհ ծառողեաց մէջ կը յածէր : մերմ իւր բնթացքը կը փութացնէր : մերմ կը մեղացնէր : մերմ զկայ կ'աւանուր եւ մերմ կ ամփոփուէր : որոնելով : չգտնելով : կամ գտնելով արտադրել կը փութար : կը զրէր : կը ջնջէր : ՚ի նորոյ կը զրէր : վերստին ջնջելու համար : ճառին բարօր մասերը : մեւնոյն խնամով : մի և նոյն ճաշակով և մի և նոյն արուեստով հաւաքելով : յարգաբրելով բաղմից կ'արտասանէր : ամեն անդամ պրագրելով և վերջապէս իւր ճիզերէն գոհ ՚ի նորոյ առանձինն առողգարանութեամբ կը կարգար զայն : ՚ի զուարձութիւն և իւր ՚ի փոխարինութիւն իւր այնչափ վաստակոց : ՚իր ասացուածքը իւր սոսանաւոր այնչափ անդամ կը կրկնէր : որ իւր յիշողութեան մէջ կը դրոշմուէին : իւր բարեկամոց առշնչ : կ'արտասանէր զայն եւ կըստիպէր զանոնք : որ ինքնին բարձրածոյն կարգան զայն իւր ներկայութեամբ : ինքն անհաշու գամոզութեամբ ունենողիր կը ինէր և անդուշ նորա վերայ կաշխատէր : կամելով ՚ի կատարելութիւն բարձրանալ : ուր անհամբէր զրադէտ մի երբէք չէ կարող ժամանել :

Ամեն անօնք : որ Մանդպարի փառաւոր պարտիզնի թաւաստուէր ծառուղեաց և նորա անկարելի գրից այցելած են : ոյն պերձարան անցից ստրագրութեան մէջ առելի խանող ու հրասպը պիտի զըտնեն :

(Շարունակէլլէ :)



ԱՐԴԱՐ ԲՈՂՈՔ ԱՆԻՐԱԿԻ ՀԱՐՈՒՍԱԾԻ ՄԸ ԴԵՄ

“ Եթէ չար ինչ խօսեցայ :
վկայեաւ վասն չարին : աղա
թէ ոչ ընդէր հարկանեսուն :

Մէր նախորդ յօդուածէն արդէն տեսնուեցաւ թէ ՚ի ներկայութեան Հրէից քահանայապետի և համօրէն օրինական դասուց՝ տեսնուած դատին մէջ քանի օրինաւորութիւն և որպիտի արդարութիւն կը թագաւորէր : տեսնուեցաւ թէ Աստուծոյ քահանայք ,

սրբութեան սպասաւորք : արդարութեան պաշտօնեացք եւ օրինաց գործադիրք ինչ ոդով և ինչ զգացմամբ նոյն դատաւորական ատեանը խմբը ւած նենքաւոր խորհուրդներ կ'երկնէն ին և սպանութեան հնարիներ կ'որոնէն ին անարատ և անբասիր Աստուծութեածորդւոյն դէմ : տեսնուեցաւ թէ մեծ քահանայապետն, Մովսիսի փոխանորդըն, Աստուծոյ պատգամաւորն և արդարութեան ու օրինաց գործադիրգերագոյն պաշտօնեայն ինչպէս կը դատէ արդար ամբաստանեալ մը եւ նորա հաւատարիմ արբանեալին ինչ յանդուգն վարմունք կ'ունենայ Յիսուսի անմեղ, վատահ և համարձակ պատասխանատուութեան դէմհակառակ օրինաց և արդարութեան ապատակելով զնա մի այնպիսի պարագայի մէջ , ուր մահու և կենաց խնդիր կը յուզուի . և ուր մարդն պէտք է լուէ և միայն օրէնքը խօսի և գործէ : Այս ամեն նենդութեանց , այս ամեն մեքենայութեանց , անիրաւութեանց և բարբարոսական բռնութեանց դէմ , տեսնուեցաւ նաև Աստուծութեածորդւոյն Յիսուսի ցոյց տուած անխոռով , հեղահոգի և համարձակ լնթացքը , որ հաւատարիմ իւր խաղասիրական վարդապետութեան՝ մարտիրոսական համբերութեամբ կը տանի ամեն զրկանացքանի որ ուղղակի իւր անձին դէմ են : և կ'աշխատիքարութեամբ յաղթել չարութեան ոդւոյն , և քաղցրութեամբ ամոքել դառնութեան պտուղը : Այս քաղցրութիւնը և այս հեղահոգի խոնարհական ընթացքը փոխանակ մեղմելու հրէական կատաղի կրից թափը փոխանակ արթնցնելու նոցա թմրած խիղճը և խղճահարելու զիրենք իրենց անարդար սրարմանց վերայ , ընդհակառակն կը տեսնուեի որ աւելի ճարակ

կը տայ անոնց զբգուման և աւելի կը բրրբոքէ նոցա վատ և վայրենի զգացումները, որով կը քաջալերութիւն կարծես իրենց դասնութեան թիւնի մինչեւ յետին կաթիլը քամել իրենց վը բէժինդրութեան առարկային վերայ, որ անմառունջ և անտրտունջ կ'ընդունէ ամենայն՝ ինչ որ թշնամիէն կը գայ, ուստի Յիսուս տեսնելով այս ամենը և զգալով որ թէ խոհեմութեան, թէ խոնարհութեան և թէ հեղութեան սահմանը լեցուեցաւ և անկից աւելին արդարութիւնը ոանակիս ընել տալէ, այն վերջի ամենաանիրաւ հարուածին դէմ արդար բարկութեամբ սրտմուելով՝ կը փոխէ իւր խոնարհական ընթացքը եւ կը խզէ մինչ ցայն կէտ համբերատարութեամբ պահած լուութեան կապանքը՝ բոլոքելով անարդարութեան դէմ այն խղճահար և աղդու խօսքով, “Եթէ շար ինչ խօսեցայ վկայեա վասն չարին, ապա թէ ոչ ընդէր հարկանես” :

Յիսուսի վարմանց սյն փոփոխութեան հետ՝ կը փոխուի նաև մեր խորհրդածութեան առարկայն, հոս հարկ կը լինի կանգ առնուլ մի քիչ և խորհիլ թէ ինչ է այս փոփոխութեան պատճառն եւ ինչ նորա ներքին նը պատակն :

Յայտնի է թէ ամեն բան իւր սահմանն ունի և ամեն գործ իւր ժամանակը, Աստուած, որ չորհած է մարդուն այլ և այլ կիրքեր եւ զանազան զգացումներ, անշուշտ յօդուտ իւր գործածութեան համար է, ուստի մարդն իւր բանականութեամբը անոնց իւրաքանչիւրը իւր օրինաւոր սահմանին մէջ ըստ պարագայից եւ ըստ յարմարութեան ՚ի գործ դնելու պարտաւոր է խոհական իմաստութեամբ և լուրչ գատողութեամբ, որ պէս զի որ և է մի չախաղանցութեամբ

փոխանակ օդաելու ըստ վաստուի, Օրինակի համար, մորդն ունի իւր մէջ սիրոյ, ատելութեան, բարկութեան և պատույ զգացումներ, որոց իւրաքանչ չիւրն ևս ունին իրենց կարեւոր պաշտօններն, բարւոյն և գեղեցիկն սէրը մարդու կ'ազնուացնէ և կը կատարելագործէ, չարութեան եւ վատութեան գէմ ատելութիւնը մարդու հեռի կը պահէ ամեն տեսակ մոլութենէ և կը զօրացնէ նորա սիրտը առաքինութեան և ուղղութեան մէջ, արդար բարկութիւնը պաշտպան կը հանդիսանայ մարդոյ սուրբ և նուիրական իրաւանց և պատուար չարութեան կամ անիրաւութեան դէմ իսկ պատույ զգացումն իրեւ իսթան բարձրութեան և յառաջադիմութեան մարդոյն միշտ հեռի կը պահէ զնա ամեն տեսակ ցածութենէ եւ նուաստութենէ գրսդութով նորա արժանապատութիւնը : Իսկ ընդհակառակն եթէ սէրն եղանի, ատելութիւնը նախանձու ծընունգ, բարկութիւնը անարդար եւ արժանապատութեան զգացումն մինչեւ ամբարտաւանութեան համնի, բնականաբար փոխանակ օգափի վնաս կը պատճառեն :

Աստուածորդին Յիսուս որ միանգամայն մարդ լինելով կիսէր թէ ինչ կը կրէ մարդն՝ իւր բոլոր կենաց մէջ իւր ամեն քարոզութիւնը կ'աշխատէր դաստիարակել մարդը, կրթել նորա հոգին և աղնուացնել զգացումները՝ և որովհետեւ մարդկային միութեան, եղբայրութեան և բարօրութեան ամենազլսաւոր տարբը սէրն է, այս պատճառաւ իրեւ հայր հասարակաց եւ իրեւ պաշտօննայ խաղաղութեան սյն ըղոգացումը աւելի զօրացնելու և կ'աղդութելու համար հեղութեան, համբերութեան, անօխակալութեան եւ անյիշաշարութեան պատուէրներ ա-

ւանդած է մորդկութեան, որպէս զի անձնական և աննշան խնդրոց առթիւ եղայր եղբօր դէմ զինելով հասարակութեան խաղաղութիւնը և անդորրութիւնը չը վրդովիք. այս գովելի եւ սուրբ նպատակաւ կը յորդորէ խաղաղասէր մարդն՝ ՚ի սէր խաղաղութեան համբերատար գտանել շատ անդամ զրկանաց և անիրաւութեանց, մինչեւ անդամ աջ երեսիդ ապտակ ածողին ձախն ևս դարձնելու, հանդերձդ առանզին շապիկդ եւս տալու հրաման կ'ընէ. որպէս զի զրկող անիրաւն խրդ ճահարուելով հարատահարուովի հեղահոգի համբերատարութիւնէ ստրոջանայ իւր անիրաւ արարմանց վերայ և ուղղէ իւր սիրալը :

Յիսուս՝ ահաւասիկ սոյն նուիրական վարդապետութեան գործնականն է, որ ցոյց կը տայ հրէական այն անիրաւ ատենին մէջ համբերութեամբ կրելով ամեն տեսակ անիրաւութիւն, սուտ ամբաստանութիւն և զրկանք, մինչեւ որ նոցա անխիղճ և անուղղայ յամառութիւնն ՚ի չարութեան՝ աշխարհի առջեւ մերկապտարանոց կը խայտառակէ և զինի այնու կենդանի օրինակաւ իւր հետեւողաց և բոլոր աշխարհի ցոյց տալու համար թէ առաւել. քան զայն զիջանիլով նուտաստանալ է և հակառակ իսկ արդարութեան, հեղութեան, եղբայրական եւ մարդասիրութեան դրացմանց եւ ըսկը զրգանց՝ իւր արդար և իրաւացի բուզրուլը կ'ուսուցանէ մարդկանց և կը խրախուսէ չերկնչիլ բնաւ անիրաւներէ և բռնաւորներէ. այլ երբ կը տեսնուի որ արդարութիւնն և ճշմարտութիւնն հրապարակու ոսնակոխ կը լինին, հարկէ համարձակ եւ անվեհէր բոլորքէ լանհնք սանհարովներու դէմ արհամարհելով ամեն երկիւղ եւ բռնպատական եւ անհամարիմ ծառաւնալիք. քանզի ճշմարտութեան

և արդարութեան արժէքն այնքան մեծ և այնքան բարձր է, որուն հետ ոչ մի բան չէ կարելի հաւասարակշռել աշխարհի վրայ. այս պատճառաւ ՚ի սէր այն նուիրական և յաւիտենական ըսկը զրգանց եթէ հարկ լինի և ժամանակ կը պահանջէ, աշխարհի վրայ ամեն բան զոհելու է արիաբար պաշտպան հանդիսանալով անոնց. բռնաւորաց ահն ու արհաւիրքն երբէք չեն կարող դըզդէլ զգացման տէր նախախնդիր և արի ախոյենի մը հոգին. քանզի նորա եւս մարդ գոլով ինչ կարող են ընել իրենց նման մարդոն, եթէ ոչնիւթական զօրութեան առաւելութեամբ չարչարել հալածել, տանջնել, խոշտանգել և վերջուղիս մահացնել. սակայն իրաւանց եւ արդարութեան համար մեռանին եւս անմահութիւնն է. վասն որոյ երբ սուրբ և արդար իրաւունքներ կը բռնաւորուին, անօդ եւ անպաշտպան թշւառներ անդմօրէն կը հարստահարուին, նուիրական եւ պաշտելի սրբավայրեր անպատուելով սիրտ և զգացմունք կը վիրաւորուին, այն ատեն անհրամէշտ և սուրբ պարտաւորութիւնն է այն մարդուն, որ ունի սիրտ և զգացում, բորբսիլ արդար բարկութեամբ և իբրեւ գաւազան բարկութեան Աստուծոյ, շանթահարել և պատճել արդարութեան և իրաւանց կամլաւ եւս է ասել, Աստուծոյ և մարդկութեան թշնամին և այսպիսի մի գործ Աստուծոյ կամաց և սուրբ Աւետարանի սկզբանց հակառակ զըլինելէն զատ նաև մեծ և Աստուծահամաց առաքինութիւնն է, որոյ բազմաթիւ օրինակները ոչ միայն աղբաց և քաղաքական սլատմութեանց այլ և նոյն իսկ Ա. Գրոց պատմական մասերուն մէջ կը տեսնուին:

Աքրահամ մեծ Նահապետն, որ Աստուծոյ ամենահաւատարիմ ծառաւնալիք. քանզի ճշմարտութեան

ռայն էր եւ նորա տմեն ակնարկու թեանց հպատակ, երբ կը լսէ Առվասյ ստացուածոց և մարդկանց գերուիլը գրացի բունաւորներէ, անմիջապէս իւր գերդաստանի և ծառայից փոքրիկ գընդին գլուխոն անցած իրեւ արծիւ կը հանի այն սեւադէմ ագռաւներու եւ ըամսկին վրայ, զորս անխնայ պատմելով, նոցա տարած գերիներն ու աւարը վերադարձնելէն զատ իրենցմէ եւս բաղրում աւար կ'առնէ, զորս իրեւ հաճոյական զոհ Աստուծոյ նուիրելով կ'օրհնուի նորա սուրբ քահանայապետէն : Եգիպտական բունաւորը որք այնքան ժամանակ անդմութեամբ հարստահարեցին և չարչարեցին իորայելը . կը տեսնենք թէ նոյն ինքն Աստուծած ինչպէս վրէմինդիր կը լինի այն անիրաւութեց և ինչդառն պատիմներով նոցա չարեաց փոխարէնը կը վճարէ . մինչեւ որ հարստահարեալ և չարչարեալ բազմութիւնը կ'ազատէ նոցա բունութեան ձիրանէն . դարձեալ Աստուծածաշունչի մէջ Մակարայեցոց գիրքն ոչ ապաքէն ծայրէ ՚ի ծայր լիէ արդարութեան, Ճմարտութեան եւ իրաւանց համար նահատակութեան սխրալի արաբքներով, ուր կը տեսնուի յայտնապէս որ Աստուծոյ բարձր բազուկն զօրավիր և օդնական կը լինի այն նախանձախնդիր արի ախոյաններու բաղուկները զօրացունելով ամբարիշտ հեթանոսաց դէմ, և կ'ազատէ ամբողջ ազգ մը հարստահարութենէ եւ անսպասութենէ մի կրօնասէր և ազգասէր գերդաստանի միջոցաւ : Եւ նոյն իսկ Յիսուս ինքն ոչ ապաքէն խարազան ՚ի ձեռին տաճար մանելով՝ բըռնութեամբ և բանիւ դուրս վընտեց անտի սեղանաւորներն ու տղաւնավաճառները նոցա սեղաններն ու աթոռները խորտակելով, ուրեմն Յիսուս իւր այս գործն միթէ հակառ ամկ գոր-

ծեց լսենք իւր այն վարդապետութեանց, որով կը պատուիրէ մարդոց աջ երեսին ապատակ ածովին ձախն ես գարձնել, ոչ երբէք . քանզի այն խաղաղասիրական վարդապետութիւնը, ինչպէս վերեւ բացատրեցինք այն նը պատակաւ է, որ ՚ի պահպանութիւն խաղաղութեան եթէ հարկ լինի երբեմն իրաւունքներ եւս զոհել, մեծ առաքինութիւն է . իսկ ընդհակառակն երբ կը տեսնուի թէ այն վիշտութեամբ չարն աւելի պիտի խրախուսի իւր չարութիւնութեան մէջ, այն տեսակ զոհողութիւնը հակառակ է Յիսուսի վարդապետութեան, քանզի նա որ մարդկային ազգի Փրկիչն ու բարերարն է, երբէք չ'ասէր թէ անխիղջ և վայրենաբարոց գաղանի մը առաջ ձեռքերդ կապած կեցիր, որ նորա գաղանութեան տարապարտ զոհ լինիս :

Այսպէս թիւր իմանալ Ա . Աւետարանի միտքը՝ խորին տգիտութիւն և յետին կուրութեան գործ է . այսպէս թիւր մեկնել և քարողել ժողովրեան՝ մարդասպանութեան և աղքասպանութեան ոճիր է . և ահա այս տգիտութեան եւ թիւրիմացութեան գառն հետեւանքն է որ այսօր կը կրէ ամենէն աւելի մեր տառապակիր և թշուառ Ազգն : Քանզի ժամանակաց բարբարոսութեան և աւերածի հեղեղներն երբ Հայ հայրենիքը եւս ողողելով տակն ու վրայ ըրին և հայտատանի որդիները բունութեամբ օտար կիմայներու և օտար աստղերու տակ գերի վարեցին, այն ատենէն ՚ի վիր զօրիւելով խեղջ Հայ ժողովուրդն թէ նիւթական և թէ բարսյական զօրութենէ, գլորեցաւ և անկառ մի այնպիսի խորին տգիտութեան մէջ, որ հետղիւտէ խամբեց և խորշակահար ըրտւ նորա թէ կրօնական և թէ աղգային ըղբացումները, այս պատճառ աւ արդէն

շատերն իրենց տիրապետող ազգաց ազգեցութեան ենթարկուելով նոցա ընդարձակութեան մէջ խորասուլցուեցան . իսկ փոքր մնացորդ մը այն մեծ և բազմաթիւ ազգէն, որ տոկալով մինչեւ ներկայ գարս իւր անունը և գոյութիւնը պահած է մի միայն կրօնական կապով, այն եւս այսօր մի այնպիսի ցաւալի կացութիւն ունի, որ ըլմարդ յարասուս կը փղձէ : Այս գիտութեան, լուսոյ, ազատութեան և հաւասարութեան գարուն մէջ միայն Հայ ազգն է որ գեռ տգիտութեան խաւարի մէջ կ'ապրի և իրեւ սորուկ անխիզգ բռնաւորներէ կը կեղեցուի . այս Հայ ժողովրդեան մի մեծ և բազմաթիւ մասն է, որ այսօր հայաստանի խորերուն մէջ ամեն աեսակ հալածանք և զրկանք կը կրէ . նոցա Ա. Եկեղեցիները կը պղծուին, նոցա ինչքեր կը կողովտուին, նոցա ընտանիքներ կը բառնարարուին, նոցա կյուաղջիկներ բռնի կ'առևանգուին, նոցա որդիքն եւ սրտի աղքեր իրենց աչքի առջև անդժամարդ սրախողխող կը լինին . այս ամենը կը տեսնեն Հայք եւ միայն լալով կը միխթապուին . արդարե հայլինելու է, որ կարելի լինի համբեկել և տանել այսքան զրկանաց և անպատօւթեան, բայց ինչ է այս անտարբերութեան և անզգայութեան պատճառ . ինչպէս այս հարստահարեալ ժողովուրդն ըստ յուղուիր, ըստ գրգռուիր և սուր ՚ի ձեռին ըստ պաշտպաներ իւր պատիւը և իւր կեանքը այն դաղանաբարց բռնաւորաց գէմ . արդեպք կ'երեկոնի նոցա բազմութենէն և զօրութենէն . բայց մահէն ինչո՞ւ պիտի վախնան անոնք, քանի որ արդէն ամեն օր և ամեն ժամ կենդանի մեռեալներ են, որ հարիւր անդամ վատ է իրական մահէն . արդենք կառավարութեան մէջ մի վախիր կեանքէն, ուրեմն Հայն այն բարբարոս քիւրտերու գտղանային Ճիրաններէն աղատուելու և հանգստութեան երես տեսնելու համար հարկէ նախ իւր հոգին ու սիրաը մշակէ իւր զետցումները արթնցունէ և կազ-

ապստամբ համարի, բայց կառավարութիւնն արդէն փորձով կը ձանաչէ հայոց հաւատարիմ և տիրասէր բնաւորութիւնը . նա մանաւանդ այն բարբարութիւնները կը գործեն հակառակ կամաց բարեխնամ տէրութեան, որ արդէն մեծ հոգ ունի իւր ամեն կարգի և ասոիձանի հպատակաց հաւասարութեան և հանգստութեան մասին . հետեւաբար այն բարբարոսաց գէմ պատերազմիլն մէծազօր տէրութեան ծառայութիւն մատուցանելէ . ուրեմն ինչ է Հայ ժողովրդի այն թուլամորթութեան եւ կնամարդութեան պատճառը . ես ուրիշ պատճառ չէմ կարող գտնել, բայց եթէ տգիտութիւն և դարձեալ տգիտութիւն . քանզի այն մարդն, որոյ միտքը բնաւ մշակուած չէ, այն մարդը որ իւր ոչ եկեղեցւոյ և ոչ ազգի պատմութեան տեղեկութիւն ունի, այն մարդը որ բընաւ ըստ հասկնար ոչ իւր եկեղեցւոյ մէջ երգուած ժամերգութիւնը եւ ոչ կարդացուած գիրք, այս տեսակ մի մարդէ ինչպէս կարելի է պահանջնել ազգի և կրօնի զգացում . քանզի Հայաստանի խորին խաւարի մէջ կ'ապրին, արդէն չունին այն բարսցական զօրութիւնը, որով զգան շարժին և մահ քան ըզկեանս լաւ համարելով խիզախն իւրենց արենարբու թշնամւոյն գէմ և մեռնելով կամ մեռցունելով ազգատուին միանդամ ընդ միշտ դառն եւ վշատիր կեանքէն, ուրեմն Հայն այն բարբարոս քիւրտերու գտղանային Ճիրաններէն աղատուելու և հանգստութեան երես տեսնելու համար հարկէ նախ իւր հոգին ու սիրաը մշակէ իւր զետցումները արթնցունէ և կազ-

դուրէ , որպէս զի բարոյական զօրութիւն և արիութիւն ունենայ , որ շատ բարձր և վեր է նիւթականէն . բայց այս զօրութիւնը որո՞ւ միջոցաւ պիտի կարողանայ ձեռք ձգել . միթէ իւր խեղճ և իրեն պէս անգէտ ողորմելի քահանայից կամ վարդապետաց միջոցաւ , որը ժողովրդեան պէս արդէն նոյն բարբարոսաց ահիւն ու երկիւլով պաշարուած թերեւս աւելի պատճառ կը լինին ժողովրդեան և ևս թմբրութեան և անշարժութեան թիւր և սխալքարոզկարդալով , համբերութեան համոզելով զնոսա , թէ այդ կեղեքմանց և զգկանաց դէմ լրելն մեծ և Աստուածահամոց առաքինութիւն է եւ թէ թշնամւոյն դէմ դնողը հակառակած կը լինի Քրիստոսի այն վարդապետութեան , որով կը պատուիրէ թշնամւոյն ամեն ուղածը կատարել և ամեն ըրածին համբերել . առ քեզ այլանդակ Աստուածաբանութիւն , որ զհոգի և զմարմին միանգամայն կը մահացունէ , և այս կը յուսացրուի արդարեւ այն քահանայներէն՝ որոց շատերն պարզ ընթերցումն անգամ չեն կարող շխտակարդալ , ուր մնաց որ Ս . Գրոց միտքըն ու հոգին իմանան և ըմբռնեն և ժողովրդեան ուղղութեամբ ուսուցանեն :

Ուրեմն թէ ինչ միջոցաւ կարելի է կրթել և լուսաւորել մեր հայաստանաբնակ այն ողորմելի և կարելութեարժանի եղայրները , ուրիշ անգամի թողովառ այժմ կը վերջացունենք մեր յօդուածը :

Գ . Ա . Շահանթան :

ՊԱՏՄԱԿԱՆ

(Եաբունակութիւն , տես թիւ 6 .)

Երեք Տէրութեանց դեսպաններուն մեկնիլ :

Արդէն յառաջագոյն ասացինք , թէ յիշեալ երեք Տէրութիւնք լաւ իմացան՝ որ Յունաց համար առաջարկուած խնդիրը չպիտի ընդունուի : Երեք գեսպանք ՚ի միասին յայտնապէս ՚ի պաշտօնէ ծանուցազրեր խրկեցին թէ՝ ՚ի կ . Պօլսոց իրենց երկիրը սկիտի մեկնին . որաւն վերայ Բ . Դուռը դարձեալ ժողով կազմելով իւրաքանչիւրին հետ բանակցութեան մատաւ , և հետեւեալ խոստումներն ըրաւ . “ Նրք Յշնք հնազանդութիւն յանձն առնուն , Տէրութեան կողմէն նոցուապատամբութեան վասյօք երբէք բան մի չպիտի խօսուի , և ըստ առաջնոյն Կայսերական ներողութեան և խնամոց արժանի պիտի լինին , և ապստամբութեան օրէն ՚ի վեր իրենց վերայ ծանրացած գլխահարկը եւ Տէրութեան տուրքը բոլորովին պիտի շնորհուին . եւ հնազանդութեան օրէն սկսեալ ամբողջ տարի մի բոլոր պէտք եղած տուրքերէն աղատ պիտի թողուին , և ինքեանք Կայսերական ամեն տեսակ գթութեանց եւ շնորհաց արժանի պիտի լինին : Բայց նաքա ոչ երբէք յօժարեցան յանձն առնոււլ , այլ իրենց առաջնն առաջարկութեանց վերայ հաստատուն մնացին , և վերջապէս երեքն ալ միասին ՚ի կ . Պօլսէն մեկնեցան և իրենց երկիրները գնացին , և յետոյ , նոցա հպատակաց շատերն ալ անափ հալածեցան :

Ռուսիոյ դաշնապրութեան չուծելը .
և, կայսերական բանակին եցը :

Արդէն յայտնի իմացուած էր՝ որ
երեք Տէրութեանց առաջարկութիւնը
չընդունելուն պատճառաւաւ, նենդու-
թեամբ թշնամութիւն և պատերազմ
պիտի հրատարակուի. Դեսպանաց մեկ-
նին զայս աւելի հաստատեց : Ուստի
Օսմաննեան Պետութիւնը մինչդեռ
ձեռնարկած էր արթնութեամբ եւ
դգուշութեամբ պէտք եղած ամրու-
թիւնները փութոյ պնդութեամբ յա-
ռաջ տանել, ահա նոյն տարւոյ լէվալ
ամսոյ 23 ին Սիլիստրէի կուսակալ Ահ-
մէտ փաշան գրալ կը ծանուցանէ թէ
Ռուսաց զօրքը համարձակեցաւ կայ-
սերական սահմանադրուխ Փրութ գե-
տը անցնիլ և Պուղտանի երկիրը ար-
շաւել : Ռուսիոյ այս ընթացքը ՚ի նր-
կատի ունելով, և օգնութեամբ Բարձ-
րելցն անմիջապէս անոնց վերայ եր-
թալու և վոէմխնդիր լինելու նպատա-
կաւ, Պրուսայի նահանգին կուսակալ
Հիւսէին փաշան Կայսերական բանա-
կին սպարապետ որոշուեցաւ, և Դա-
նուբի կողմերը երթալու համար, բազ-
մութեամբ զօրաց վիճապէտ ամսոյ 5 ին
երկուշաբթի օրը Տալսուտ փաշայի դաշ-
տէն մեկնեցաւ և իւր պաշտօնատեղին
գնաց : Մանուրէ կոչեցեալ զօրաց ըս-
պարապետ Խուրշիւտ փաշայի գանձա-
պետ Միլիմերան Խ սլլլ Ռիֆաթ փաշային
վէզիրութեան աստիճան չնորհեցաւ,
և յիշեալ զօրաց սպարապետի փոխա-
նորդի տիտղոսով, զինարանի վերա-
տեսուչ Սայիսկ էֆէնտիին նշանձիութան
աստիճան տրուելով կայսերական բա-
նուկին վերատեսուչ հրատարակուե-
ցաւ, և Մանուրէ Մուհամմէդիկ կոչ-
եցեալ հետեւակ և ձիաւոր զօրաց բազ-
մութեամբ յիշեալ ամսոյ իններորդ օրը

նոյն դաշտէն մեկնեցան Հիւսէին վա-
շային երթալ միանալու համար :

Ռուսաց Պանութ գետը անցնիլն :

Ա.յա ամենէն յետոյ դարձեալ Ակ-
լիսարէի կուսակալը հետեւեալ տրոտ-
մատիթ լուրը Բ . Դրան կը հազրրէ,
“Ռուսք կայսերական սահմանը անցան
և իպրայէլ բերդը պաշարեցին, և վէ-
գագի ամսոյ քսան երեքին ՚ի դիշերի
իստիճայի բերդին վարի կողմէն Պանու-
թի կողմն անցան, և նոյն տեղ գլու-
նուած իւլամ զօրքն ըրկարենալով թըշ-
նամւոյն գէմ դիմագրաւ լինիլ, ամօ-
թապարտ ՚ի փախուստ դիմեց, և այս
պատճառաւ Ռուսք յիշեալ բերդը
գրաւեցին ո : Ա.յա գէպքը, որովհե-
տեւ բերդապահ Փաշային եւ ուրիշ
զօրապետաց անմիաբանութենէ յա-
ռաջ եկած էր, Փաշան և զօրապետ-
ները, ըստ տրամադրութեան կայսե-
րական հրովարտակին, ՚ի խրատ և ՚ի
դգուշութիւն այլոց ՚ի սուր մատնեցան
եւ զի նուրիտական պարտաւորութիւն
էր թշնամւոյն գէմ կարեւոր պատրաս-
տութեանց միտ դնել եւ զայնս առ-
հարկի անօրինել, վասն որոյ Զերմէնի
կառավարիչ Էսաստ փաշան բազմու-
թեամբ զօրաց կայսերական բանակը
խրկուեցաւ . և ծովապետ Մէհէմմէտ
փաշան նաւատարմիղը Պէօյիս պէրէ
թողով պէտք եղած զօրքերով Վառ-
նայի կողմերը գնաց : Սցն միջոցիս ար-
ժանաւոր անձանց տանց Միլիմերա-
նիւան աստիճան տրուելով կայսերական
բանակը և ուրիշ հարկաւոր տեղեր
խրկուեցան բանակին, և այլ տեղեւոց
ըստ յարմարութեան իջեւանի վերա-
կացուներ որոշուեցան :

Ռուսաց Խպրայիլի բերդը զրածվն :

Կայսերական բանակին Սոլարապե-
տըն գրով կը ծանուցանէ, թէ Ռուսք

Համարձակութիւն գոտան Խորայիլք բեր. Դը կարի ՚ի նեղ արկանել, և բնակիչք չը կարենալով երկար տոկալ, անձնատուր եղան, և վլհիճճէ ամսոյ վեցերորդ օրը բերդը յանձնեցին. Խորայիլք բերդի նման ամուր և հաստատուն և ամենայն կարեւոր կազմածովք կատարելապէս կարգաւորեալ եւ յարդարեալ բերդ մի, այս եղանակաւ յանձնուելուն համար, թագաւորը առ զայրոյթ սրտին, հրաման ըրաւ որ նոյն պահուն վէզիր Ախւլէյման փաշան, և այլք, որք այս վնասակար գործոյն առիթ եղած են ՚ի սուր մատնուին. բայց վերջին առնուած տեղեկութեանց վերայ, որպէս թէ Ռուսք խրամները քակեր և աւերեր են, եւ այնուհետեւ անհնարին եղած է անդ անշարժ կենալ և բերդը պահապանել, ուստի յակամայից բռնադատեալ անձնատուր եղած են. Ախւլէյման փաշայի մահը ներուեցաւ, և գործը բարւոք ստուգելու համար որոշուեցաւ զայն ՚ի կ. Պօլիս կոչել. զինի գալստեան մերիացուցին և զրկեցին զայն յաստիճանէ Վէզիրութեան, և ՚ի Միտիլէ կղզին յաքսոր դատապարտեցին. և որովհետեւ այս ձախորդութեանց վերայ խիստ կարեւոր էր կայսերական բանակը օր քան զօր ստուարացնել և ամրացնել. ուստի Ակրի Մահմուտ փաշայ, որ Պրուսայ նստիլ որոշուած էր, Սիլիստրէի և Վէտինի կողմերը, Էօմէր փաշայ՝ բանակը, Գարամանի կուսակալ Էմինի փաշայ Կայսերական բանակին յառաջապահ զօրաց վերայ, և Տէրվիշ փաշան, որ Ֆիլիպէ նստիլ որոշուած էր, Սիլիստրէի և Վէտինի կողմերը, Էօմէր փաշայ՝ բանակը, Գարամանի կուսակալ Էմինի փաշայ Կայսերական բանակին յառաջապահ զօրաց վերայ, և Տէրվիշ փաշան, որ Ֆիլիպէ նստիլ որոշուած էր, Պալֆան լերանց պահպանութեան խրկուեցան:

Առուամն Մաջլին և, Քէօթէննէ բերդից:

Ոռուոք բազմութեամբ զօրոց Մա-

ջն եւ Քէօթէննէ բերդերուն վերայ յարձակեցան. իսկ պահապան զօրքը թէ եւ գիմաղբաւ զանոնք վանելու մեծամեծ ջանքեր ըրաւ, սակայն բնտիչք չը համբերելով՝ բերդը յանձնեցին և մեծաց անիծից արժանի եղան.

Այս և, այս յաղթոթիւններ:

Օգնութեամբ Բարձրելոցն Աստուծոյ՝ յաղթութեան և վրիժառութեան փառքը յայտնապէս սկսաւ Օսմաննեան կողմը երեւիլ. Ալիշ փաշայ՝ որոյ Միրմանութեան աստիճան չնորհուած էր, իւր հրամանին ներքեւ գտնուած հետեւակ և հեծեալ յաղթական զօրքերով Գոռ-Ղլճէ կոչուած տեղը հասնելուն պէս, Ռուսաց զօրքը բազմութեամբ միահաղցն գրոհ տուեալ յարձակեցան նորա վերայ, զայն տեսնելով Իւլան զօրաց քաջապէս զննեալ դիմագրաւ եղան անսնց, եւ պատերազմը շարունակ հինգ ժամ տեւեց. յաղթութեան և ուրախութեան փառքը Օսմաննեանը ժառանգեանդեցին, եւ Ռուսաց զօրքերէն հաղար հինգ հարիւրի չափ ՚ի սուր սուսերի մաշեցան, եւ մնացեալները ցիր ու ցան փախստական եղան, և այս արիւնահեղ պատերազմի ժամանակ Իւլան զօրքերէն մի միայն վեցեկոթը անձնոնք ինկան. Նմանապէս սոյն միջոցին յանդիման Վիտինի Գալաֆաթ կոչուած տեղը անթիւ զօրքեր եկած լինելով, այն կողմերը գտնուած Իւլան զօրքը արիւրթեամբ և վրէմիսն դիր հոգւով թշնամոյն վերայ յարձակեցան եւ յաղթութեան դրոշ կանգնեցին. Եւ ՚ի վերջոց Ետաւը Ակե և Սիլիստրէին ինն ժամ հեռաւորութեամբ Գոռ-Ղլճն կոչուած տեղերը եղած պատերազմներուն, գարձեալ յաղթութեան փառքը Օսմաննեանց կողմը փայլեցաւ. իսկ Ռուսաց զօրքը

խորտակուելով մնացեալները փախրու-
տական եղան : Սցն ժամանակին բառ
գրութեան զօրապետաց Վառնայի կող
մըն եւս , յաղթութեան անունը Օռ
մանեանց կողմ լինիլն հռչակուեցաւ :

(Եարաւակիլէ :)

ԶԱՅՆԱԳՐԵԱԼ

ՇԱՌԱԿԱՆ

ՀՈԳԵԿՈՐ ԵՐԳՈՑ

Առ-ը և Ո-ւշեաւ Առաքելական Եկե-
ղեայ Հայաստանեայց . յօդինեաւ ՚ի Սրբոց
Թարգմանչացն եւրոց և ՚ի Սրբոց Հայրապետաց
և ՚ի Վարդապետաց :

Ի Վ. Ա. Ռ Ա Ր Շ Ա Պ Ա Տ

Ի Տպարանի Ս. Կաթողիկէ Էջմիածնի
1875-Ռ Յ Ի Ե .

ՇԱՐԱԿԱՆՆ՝ Հայաստանեայց Եկե-
ղեցւոյ հոգենուագ երգոց միակ նը-
ւագարանն , Արքասուն Հայրապետաց
և վարդապետաց Աստուածային սիրոց
և կրօնասէր զգացմանց միակ պահա-
րան և յիշատակարանն լինելով , որքափ
որ իբրեւ նուիրական Մատեան նկա-
տուած և ընդունուած է մեր Ռոգին
մէջ , այսու ամենայնիւ իւր եղանա-
կաց և բարեպաշտական եռանդ և ա-
ւիւն ազդող ներդաշնակութեան մէջ
բազմադիմի տարբերութիւններ եւ
խառնուրդ , թերեւս յակամայից , տե-
ղի ունեցած են , կ'ունենան հետղիւտէ
և կարելի է ցառօք սրտի ասել , որ յետ
ժամանակաց խոպառապուռ փոխիխու-
թիւն և նախկին սրտագրաւ և հոգե-
զուարձ եղանակաց կորուստ մի սիրտի
տեսնուէր :

Սակայն անպատճեմ խնդութեամբ
տեսանք , որ Ս. Էջմիածնի Մայր-Ա-
թոռն , Աստուածարեալ Հովուապետի
ջանիւք , փութացած է այս ցաւալի
վախճանին առաջն առնուլ , ամբողջ
Շարականն ձայնագրութեամբ տպա-
գրել առաջիկ , որոյ մի օրինակն ևս Ս. Ա-
թոռոյս նուիրուած լինելով՝ տեսանք :

Թէեւ՝ Սցն Շարակենոցը , որ 1090
երեսէ կը բաղկանայ , մեծ գործ մի լի-
նելով , իւր եղանակաց դրութիւնն
քննադատելու համար երկար ժամա-
նակի կարօտ էր , և չեմք կարող ասել
որ ըստ ամենայնի նախնական եղանա-
կաց Ճշգութիւնն ունի . սակայն լոկ
աշխատութեան ծանրութիւնն , դըժ-
ուարութիւնը և նպատակը միայն նը-
կատելով կը խոստովանիմք , որ մե-
ծամեծ գովեստից և փառաց արժանի
է . վասն զի , ինչպէս կը տեսնուի իւր
Յառաջաբանէն , այսու աշխատութիւն
Վեհափառ Հայրապետի նպատակն ե-
ղանակ նախնեաց եղանակներն , եթէ
ոչ սկզբնական Ճշգութեամբ , գէթ
այժմէան վիճակով պահպանել եւ ա-
պագայ խառնուրդներէ և աղճատում
ներէ զերծ կացուցանել և ամեն Հայ-
աբնակ գաւառաց և Հայ-Եկեղեցեաց
մէջ , որքափ հնար իցէ եղանակի միու-
թիւն և նոյնութիւն պահել : Ուստի
քաղցր է մեզ խոստովանիլ , որ այսու
մեծ աշխատութեամբ Համագոյշին
Մայր-Աթոռն , Շարականի հոգեբուղժ
նուազներն երգող և երկասիրող քրտ-
նաջան Հայրապետաց երախտագիտա-
կան պարոք մի , Հայաստանեայց Եկե-
ղեցւոյ փառաւոր և գովելի ծառայու-
թիւն մի մատուցած և թէ իւր եւ
թէ Բարեխնամ Վեհապետի անուան
յաւիտենական յիշատակ եւ անմահ
արձան կանգնած է :

Իցիւ թէ յաջողէր Նորին Վեհա-
փառութեան նպատակը , որով բոլոր

Հայ-Եկեղեցեաց մէջ վախսանիկ Պարսկական, Յունական, Տաճկական և այլն եղանակաց անձան, խսունարդի, թագ սւարէր Հայկական բնիկ բարեպաշտական զգացմանց յարմար եւ վայելու եղանակն :

ՄԱՆԱԿԱՅ

ԺՈՂՈՎԵԱՑ ԵԽԻ Ի ԼՈՅՍ ԷԱԾ
Գ. Վ. ՍՐՈՒԱՆՉՑԵԱՆՑ

Աս կը բաղկանայ 226 թերթ հատիկներէ . քանակութեամբ նուազ, այլ տեսակաւ եղական, համովն ու հոռովլ աննման, վասն զի բազմաձաշակ և բազմաբոյր է . Սա Արաբից մեռելատիպ, տաթակէզ և հիւրամերժ անապատաց մէջ չե զանգուած, այլ հովասուն եւ օդասուն Հայաստանի ծաղիօդոց լերանց, ջրավեր հովտաց, մարգաց եւ դաշտաց մէջ . Հայաստանի ծաղիանց մեզրով, զուարթարար շաղով ու ցողովլ և Հայոց արեգական բարեխառն ճառագայթներովլ շաղուած ու զանգուած է : Սորա մէն մի հատիկ Հայոց Երկրին բազմազդի պըտղոց համն ու հոտն ունի, մէն մի պատառիկ Հայոց կենաց, սովորութից, բարուց և աւանդութեանց ծրագիրն է . և մէն մի թերթիկ ազդային հընամի և հնարմատ նախապաշտմանց, առասպելաց, դիւթիւթեանց և հմայեց պատկերն կ'ուրուագրէ . վերջապէս ՄԱՆԱԿԱՅՆ ըստ ամենայնի Հայաստանն ու Հայը կը պատկերէ :

Մինայ Անապատին Մանանայն ուրախութեամբ և գոհութեամբ կը ճաշակէին իսրայէլի այն որդիները, որոնք Աւետեաց Երկրին սիրովն ու հըրովլ կը վառէին . անսորտունջ կը ժողովէին նոքա, որը խոստացեալ Երկրին

կարօտանօք, աղաստութեան կենսութոյ բոցով կը տապանացին . իսկ ընդդհակառակին նոքա, որոց սիրտն ու հոգին Եղիպատրի զազլութեամբ, գարշութեամբ, մողութեամբ ու մողորութեամբ շաղախուած էին, Եղիպատոսի սովն ու միտոր առաւել կը համարէին քան զմանանայն երկնաձիր . Եղիպատոսի սեխն ու միտ հանգերձ գերութեամբ առաւել կընտրէին քան զհաց երկնատեղաց եւ նուիբական, քան զհաց աղատութեան :

Ա. յապէս ալ Հայաստանի վարատական և ցրուեալ որդիներէն անոնք, որը հայրենեաց կաթողին սիրով, հայրենեաց յիշտատակաց և սովորութից, ազգային գեղեցիկ բարուց և յատկութեանց առարփանօք կ'այրին և կը ճնշերին օտար հողի և օտար ամանց վերոց, անձանօթ աստեղաց և արեգակի տակ, անսովոր կլիմայի և մժնոլորտի մէջ, նոցա համար հայրենեաց ՄԱՆԱԿԱՅՆ քաղցր, սուրբ և նուիբական է . Ճաշակեցէք ուրեմն, անյագ ճաշակեցէք Մանանայն, հայրենասէր հոգիներ, ձեր քմաց անսովոր և խորթը ըլ պիտի թուի այդ . վասն զի ամեն Հայու բնական և սովորական կերակուրն է, ձեր մայրական կաթն է . Օտարին գրական բազմազան և համադամ խորտիկներ չեն պարարեր Հայուն սիրտն ու միոնք . օտարին մեղն ու շաքար չեն քաղցրայներ մեր քիմքն ու ճաշակ . օտարին ականակիտ ջուրերն չեն զովացներ մեր հոգւոյն տապն ու բոց որչափ քան զպղտոր ջուրն Հայոց . օտարինը միշտ օտար է և կ'օտարացը նէ : Ճաշակեցէք և պատմեցէք ՄԱՆԱԿԱՅԻՆ համն ու հոտ անոնց, որը յաւէտ օտարին սիրայար միշտ տըրտունջ կ'ընեն, թէ Հայոց կեանքն անպըտուղ է . Հայոց դաշտերն կորդ և աղալէր . սակայն ովլ մշակեց Հայոց

կեանքը, որ չը հազիեցաւ . ո՞լ արորադրեց Հայոց գաշտերն , որ չը պաղաքերեցան : Ահա ՄԱՆԱՆԱՅՆ ժողովող անվաստակ ձեռքերը ոչ թէ արորավ, ոչ թէ գութանով, այլ բըշչ սակաւ մնչ քրորեց հայրենեաց հազերն ու քարեր , Գրցն արտադրեցաւ , հոգերն ամեն՝ յակինթ ու մարգարիտ , քարերն՝ քնար փոխեցան :

Քաջալերեմք ուրեմն այսպիսի մը շակերն , քաջալերեմք ընթերցամիութեամք և նիւթական ձեռնտուութեամք , որ իրենց բրիչն խոր և արոր գառնայ , որպէս զի հերկեն երկար դարերէ ՚ի վեր խոսքան ու կորդ մնացած Հայոց կեանքը , ակոսաբեկ պատառեն , որպէս զի արեւ ու լոյս տեսնեն Հայոց կենաց թանկագին մնացորդները : Մեք եւս երկնից զօրութիւնն ու վարձը կը մազթեմք Հայոց գրչնն և բրչն փայլ ու սայր տուող Արծ . Հօր . երկար կեանք և արեւ կը մազթեմք Հայաստանի ՄԱՆԱՆԱՅԻՆ արեւ տուող Հօր . որպէս զի շարունակ հերկէ և բրէ հայրենեաց հողն . հոսէ հայրենեաց ջրերն , գետերն և լճերը , եւ անոնց մէջն հնութեան « հրեղէն աղջիկներն ո ՚ի տես բերէ գիտութեանց աշխարհին . վեր ՚ի վայր շըչ Հայոց լեռներն ու քարերը , որ խօսին և ամեն կողմ հռչակեն Հայոց դիւցազնական կեանքն ու շահատակութիւնք որոց հազարաւոր տարիներ հանդիսատես վկայներ եղան :

ԺԱՄԱԿԱԿԱՐԱԿԱՆ Ք

Քաղաքիս մէջ գողութիւնները շատ հաղուագէպ էին , սակայն գմբաղդաբար մօտ առեններս սկսան յաճախել . ինչպէս ամսոյս շին հրէայ վաճառական մի իւր խանութը բանալով կը տեսնէ

որ սնառուկը կատրած և մէջը գանուած 60 ոսկին գողցուած է . թէ և անմիջուակս կառավարութեան իմաց կը տայ , սակայն յարդ ոչ գողն և ոչ գողօնը երեւան ելան : Նոյնպէս այլ եւս երեք մասնաւոր գողութիւններ տեղի ունեցան . երկու անգամ տուներու և երրորդին նպարավաճառի մը խանութը :

— Անցեալ ամսոյ 29 էն սկսեալ քաղաքիս մէջ ժողովուած 800ի չափ ՈՒԵ-Պէֆնելը ամսոյ 42 ին զինուորական սլքատառուչ հանդիսիւ և նուագերգութեամք մէկնեցան քաղաքէս ՚ի Յովակէ . Նոյնչափ եւս Գաղոցէն : 20 ին Օսմանեան պատերազմիկ շոգենաւ մը գալով և 1600 ՈՒԵ-Պէֆնելը առնելով հետեւեալ օրը մէկնեցաւ :

— ՈՒԵ-Փէֆները ժողովելու միջցին գեղցի կին մի լսելով որ իւր եղբայրն ևս առնուած է , կը սկսի սաստիկ կերպով լսալ և սրտի կոկիծէն կամ լսաւ ևս է ասել կատաղութենէն , գիրկն եղած 9 ամնեայ երախտոյն գետին կը նետէ . Ապա մանկան լացը փոխանակ մայրական սէրն ու կարեեցութիւնը շարժելու , աւելի զայրոյթը կը բորբոքէ . ուստի մանկան կուրծքն բանալով սրտին բռնցի հարուածներ կը տայ որով լինեղչ և անմեղ մանկիկը կէս ժամէն հոգին կ'աւանդէ :

Մայրական տգիտութեան և անգմութեան արդեօք այսպէս քանի անմեղ զոհեր եղած են և պիաի ըլլան նիւթապէս կամ բարոյապէս :

— Ցունաց Գիրիլոս Պատրիարքի անկումէն ՚ի վեր Տեղական Արաբացի Յանք , իրենց քահանայից , աղքատաց եւ գպրոցի ծախուց համար Ռուսաց Տէրութենէն տարեկան 8000 ոսկի կը նդունին , զոր Միաբանութեան և տեղացոց մէջ եղած խոռվութենէն առաջ , Միաբանութիւնը կը լսունէր : Դպրոցը բաւական յառաջադէմ վի-

Ճակի մէջ է , ուր աշակերտը կ'ուստ-
նին Արաբերէն , Յունարէն և Գաղղի-
արէն : Ամաց 12 ին յիշեալ գպրոցին
մէջ գեղեցիկ արարուած մը ներկայա-
ցուցին Արաբերէն լեզու աւ , որց ա-
ռարկայն էր Յովսէփի վաճառումն մին-
չեւ իւր հ ոյրենական տան յԵղիպտոս
փոխադրիլլ , սոյն թատերական հան-
գիսին այլ և այլ ազգերէ 200ի մօտ
անձինք ներկայ էին :

— Լ աթաքեայէն հետեւեալ սըր-
բապիղը եղեռնագործութիւնը կը հա-
զրդեն մեզ Տեղոյն ձէպրահ-Աթալ-
լոհ անուն Յոյն երկելին անձին դուստ-
րը կը վախճանի ամացոյ 10 ին : Որդե-
սէր ծնողը կ'սէր իրենց հանգուցեալ
գոտեր իւր ծանրագին հանգերձներով
Ծաղել կը տան , և Յօր , երեք Յոյն պա-
հապաններ հսկող կը դնեն , որպէս զի
աւաղակաբարոյ անձինք չըլլոյ թէ
գերեզմանը բանալով զիսկը կողովեն .
Երեք օրէն յետոյ յիշեալ Յպահապան-
ները համաձայննելով իւրեանք կ'երթան
գիշերայն և գերեզմանը բանալով մար-
մնը ամփափաղ մնտուկը կը հանեն ,
որոյ մէջ դիակը արգէն հստած է եղեր .
Կը մերկացնեն բոլորովին իւր Թանկա-
գին զգեստներէն մարմինը և ապա գա-
զանաբար յօշուելով աստ և անդ կը
ցրուեն : Գերեզմանատան մերձակայ
այլազգիք տարածուած գարշահոտու-
թենէն գործը կրահելով՝ անմիջապէս
կառավարութեան կը գիմեն և դիա-
կապուտները բունել կը տան : Մեր
թղթակիցը սոյն եղեռնագործութիւնը
պատմելով կը յաւելու թէ՝ այս գոր-
ծին աւելի այլազգիք քան գըրիստո-
նեայս գատախաղ կանգնեցան . որով-
հեաեւ , կ'ըսէ , եթէ դիակապուտները
քը բունուէին անպատճառ Տաճկաց վը-
րայ պիտի ձգէին :

Ոճիր խժդժական՝ պտուղ անարդ
և վաստ շահապիրութեան , որ առ ոտն

հարկանելով Քրիստոնէական և մարդ-
կային սուրբ և վեմ զգացումները ,
կը մազրէի մինչեւ անգամ եղծել մա-
հուան նուիրականութիւնն եւ խզել
գամբանարանի յաւիտենական կնիքը ,
իւր անցագուրդ կրից ճարակ որոնելու
համար :

— Ա . Աթոռոյս Տն . Ժողովը Միա-
բանութեան անդամներէն Գեր . Ներ-
սէս Ծ . և Աստուածատուր վարդա-
պետներն՝ ի վարձատրութիւն իրենց
բազմամեայ հաւատարիմ ծառայու-
թեանց և արժանաւոր հմտութեանց ,
որոշեց՝ ըստ Միաբանական ներքին բա-
րեկարգութեան ծրագրի արամագրու-
թեան , Եպիսկոպոսական աստիճանի
բարձրացնել , իսկ Արժ . Ղուկաս վ . և
ծայրագոյն վարդապետութեան իշխա-
նութեամբ պատուել : Սոյն սրոշումն
Միաբանական Ընդ . Ժողովը ներկաս-
յացց , որ Վ.Զ. Նատին մէջ բաւական
վիճաբանութենէ զինի քուէից բա-
ցարձակ առաւելութեամբ ընդունեց :
Ուստի ամացոյ 11 ին Գեր . Աստուա-
ծատուր և Ղուկաս վարդապետներն
ծայրագունութեան աստիճան ընդու-
նեցին ի Ս . Յակովիք Ամեն . Ս . Պատ-
րիաբի ձեռնադրութեամբ : Ամացոյ
20 ին Գեր . Ներսէս Ծ . և Աստուա-
ծատուր Ծ . վարդապետներն մեկնե-
ցան ի Ս . Էջմիածին պէտք եղած վը-
կայականներով , Եպիսկոպոսութեան
բարձր և սուրբ Աստիճանն ընդունե-
լու : Կը մազմենք յիշեալ Ս . Հարց
ողջամբ և ուրախութեամբ երթ եւ
դարձ :

Անցեալ ամառան Սէմէ 140 երեսին մէջ և եւ
քառասնիւ չափ եւս զըրք Խաքինքը ծովի ընկըզ-
մեցին ո կարդալու տեղ , պէտք է , և քառասնիւ
չափ եւս զօրքը ծովի ընկըզեց ո կարդալ .

ՅԱՆԿ

ՑԱԽԱԿԱՐ

Հանդէս Տօնախոմքութեան Ամեն . Տ. Տ. Եսայէն	
Ա. Պատրիարք Հօր . — և Աւղերձ	145—150
Խորհուրդ փրկագործութեան . (Եար. Լ վէլ) .	150—153
Կենսագրութիւն Պիւֆանի . (Եարունակելք)	153—157
Արդար բողը անիրաւ հարուածի մը դէմ . .	157—162
Պատմական . (Եարունակելք)	162—165
Զայնագրեալ Եարական՝ հոգեւոր երգոց . .	165—166
Մանանայ յողովնեաց և ՚ի լցո էած Գ. Վ.	
Սրուանձտեանց	166—167
ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆՑ	167—168

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՔ

- Ա. Ախօնը ամնէ ամիս կը հրատարակուի 24 երեսէ բազկացեալ մէկուկէս ութածալ թզթով :
- Բ. Տարեկան գինն է երկու արծաթ Մէջիսին , չանապարհի ծախով միասին , կանփոփկ վճարելի :
- Գ. Զատ աւետրակ առնել ուզողը պէտք է ամեն մէկ աւերին շորո գահեկան վճարէ :